



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեննել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵՎԼԱՅԻ ԿՊԴՄԿ ԶԻՒՐՆԱԹԻԱՆ

ԱՐՁԱԳԱՆԳ Բ.

ՎԵՐ ՅՈՒՇԵՐ ԱՆՑԵԱԼԷՆ ԵՒ ԱԶԴ.
ԶԱՆԱԶԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՉԵՐՈՒ

1900 - 1918



1927

ՏԱՐԱՊՐՈՎ; ԽԱՅ
ՈՒԶՈՒՆԵԱՆ, ՔԵԱՀԵԱՆԵԱՆ
ԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԱՆ
ՊԵՅՉՈՒԹ



ԵՐԵՎԱՆԻ ԵՊԻՍԿՈ. ԶԻԼԻՆԿԻՔԵԱՆ

ԱՐՁԱԳԱՆԴԻ Բ.

ՎԵՐ ՅՈՒՇԵՐ ԱՆՑԵԱԼԷՆ ԵՒ ԱԶԳ.

ԶԱՆԱԶԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐՈՒԻ

1900 - 1918




1927

Տպագրութիւն
ՈՒԶՈՒՆԵԱՆ, ԳԵԱՀԵԱՆ
ԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՅՈՒՄԵԱՆ
ՊԵՅՐՈՒԹ

Վահան

A 57/53

H 56677



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Փոխան յառաջարկման

Երաւաղիմի Ս. Յակոբայ վանիի բազմարդիւն
եւ բազմաշատ միաբաններէն Գեր. Տ. Եղիշէ Եպիս-
կոպոս Զիլինկիրեան ասկէ առաջ իր նրատարա-
կած «Արձագանգ, Յութեր ու Նօրերանուն զիրերուն
մէջ իր պատօնավարութեան երջանի յիշատակներէն
մաս մը նրապարակ հանած ըլլալով, տակաւին ա-
մենամեծ մասը՝ զոր թքական բռնապետական ամենէն
դժոխալին մէկ երջանին իր Բաղեշի Առաջնորդ ե-
ղած միջոցին կը զուգադիպի, մեր ձեռքը անցաւ (*) եւ
մենք որպէս սպարանատէր ու նրատարակիչ ուզեցինք
զայն ի լոյս ընծայել: Այս առքիւ դիմում ընելով Ն.
Դերապատութեան, իր արտօնութիւնը խնդրեցինք:

Աւրախ ենք որ Գեր. Զիլինկիրեան Եպիս. մեզ պէտք
եղած արտօնութիւնը տալով եւ կարգ մը պակաս մնա-
ցածներն ալ մեզի Տրամադրեց: Այս անգամ զայն նր-
ատարակութեան կուտանին, այն վատանութիւնով որ այս
յիշատակները բռնապետական երջանի մէջ մուր մնացած
կարգ մը դեպքեր ու դեմքեր երեւան պիտի նանէ եւ
ենրակալին իր վարդապետական Պաւառական (անդրա-
նիկ) պատօնավարութենէն մինչեւ ռահմանադրութեան
նոշակումը եւ Եպիսկոպոս ձեռնադրուելէն մինչեւ մեծ
պատերազմին, իսկ զինադադարևն յետոյ իր գնահատելի

(*) Իր Բաղեշի առաջնորդութեան և տարուայ շրջանին
միմիայն երկու տարուայ լազգական նրատարակութեանց բար-
ուածքներն են որ նրատարակութեան կը տրուի. միւս երկու
տարուանը երէ օր մը առիբն ունենանք կրկին ձեռք բերելու
նոր նրատարակութիւնով մը զարժեալ իլոյս պիտի ընծայենք:

գործունեութեան բոլոր փուլերը պարզուած ըլլալով մեր
կարգ մը կղերները ասկէ դառառնել պէսք են. ուպիւ-
զի անկեղծօրէն աշխատին օգտակար ըլլալու իրենց
պատկանած ցեղին՝ որոնց վիրխարի ցաւերը ամսութեալու
եւ ծով վիշտերը մեղմեցու պատօն տուած է իրենց
Ազգն ու եկեղեցին....:

Մենք ԳԵՐ. Եղիշէ Ս. Եպ.ին յիշատակները լոյս
ընծայելով եւ իր այնիքան բարւով ու բեղուն պատօնա-
վարութիւնը հանրութեան ներկայացնելով փոքրիկ ծա-
ռայութիւն մը մատուցած պիտի ըլլանք թէ հասարա-
կութեան եւ թէ իրեն, որ իր այս ծերութեան տարիին մեջ
միսիրար ուրեան ուրիշ պարագայ մը չունի, այլ իր
անցեալի յիշատակները՝ որոնք իր բարոյական անմեղ
զաւակները կը սեպուին:

Ուստի մեր խորին երախտազիտուրիւնը կը յայտ-
նենք նորին սրբազնութեան, որ առանց իր համեստուրիւնը
վիրաւորուած զգալու մեզ ՏՐԱՄԱԴՐԵց մեր խնդրանե-
ները եւ այսպէս դիւրացուց մեր ձեռնարկած զործին
հրատարակումը:

ՏՊԱՐԱՆԱՏԷՐ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ԱՐՁԱԳԱՆԳԻՔ

ՔԱՂՋԻԱԾ ՕՐՈՒԱՆ ԹԵՐԹԵՐԷՆ

Բաղեշչն մեզ դրուած նամակէ մը կը քաղենք :

«Աւշագրութեան առնուեցաւ Բաղեշի շրջակայ կարեւոր դիւզերու կրթական հարցը , որոնցմէ ամենին աւելի դիտելին է Խուլի* աւանը :

Այս դիւզը կը գտնուի Բաղեշի հարաւ արեւելիան կողմը , Յ Ճամ հեռու : Բարձրաբերծ յեռներու ծոցին մէջ : Ժողովուրդը երկրագործ և արհեստաւոր . կ'զբաղի րրուտութեամբ , որ իրենց մենարուեստն է : Երիտասարդութիւնը պանդխտական կենաց վարժուելով . բազմաթիւ ջահիլ-ջիւան կտրիճներ թողնելով ամուսնական առաջատան որ «ասարդի ոստայններով պատած» մնայ , կը թափուին օտար աշխարհներ : Ընդամենը՝ գրեթէ 400 տունւոր գիւղ մը : Բողոքականութիւնն իս մուտ գտած է Խուլտիքի մէջ , 7—8 տան չափ , որք ուսուցիչ մը և վարժոց մը ունին : Կարելի չէր որ վիճակիս Առաջնորդին ուշագրութենէն վրիպէր այսքան կարեւոր զիւղ մը , և որովհետեւ տեղական միջոցներն անզօր էին զպրոց մը բանալու . գիմումներ եղան Պատրիարքարանը և նիւթական օգնութիւն խնդրուեցաւ , հիմա նպաստ մը յատկացուած է կարող ուսուցիչ մը Խուլտիք զրկելու համար , տարեկան 24 ուկի : Գլխաւոր զժուարութիւնն կարող ուսուցչի խընդիրն էր :

Արդէն մէկ երկու թաղային վարժարաններ փակ կը մնան , ուսուցչի չգոյութեամբ , շրջակայ վիճակներն իս դիմումներ եղան : Բացասական պատասխաններ ըս-

*— Խուլ-դիք կը ստուգարանուի խուլ չաստվածք : (Ծ Խմբ , արդեօք Հիւնը ար Պէյնտեանի Ստուգարանական թառարանն է այս գիւտ)

տայցուելով պարտաւորուած քաղաքիս Առաջնորդարաւ-
նի Գրադիր Քերովրէ էֆ. Նաղարեանն իրեւ առաջին
դասատու զրկուեցաւ Խուլտիք, գարոցը կազմակերպե-
լու և դասախոսութեանց սկսելու : Օգնական զրկուե-
ցաւ Պ. Փանոս Կիւլկելեանը : 90—100 ի չափ երկսեռ
երախաններ համախմբուեցան : Շնորհակալութիւն Բա-
ղեցի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ., Զիլինկիրեանի, որ
այս մասին աշխատութիւն չխնայեց և նաև Աղջ.
Պատրիարքարանի :

1900 Յունիլար 5

Ի ՆՉ ԿԸՆԵՆ ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Երուսաղէմի վարդապետներն յաջողապէս կը մըր-
ցին Արմաշի վարդապետներուն հետ՝ Աղջ. Եկեղեցւոյ
ծառայելու համար գաւառային պաշտօններու մէջ :
Բաղեցի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ., Զիլինկիրեան նիւ-
թական թեմական անձուկ պայմաններու մէջ շատ օգ-
տակար եղաւ : Եւ ընդհանուր համակրանք շահեցաւ :
Նմանապէս Երզնկայի Առաջնորդ Տ. Դանիէլ Վ. Յա-
կորեան լոիկ մնջիկ կը գործէ : Թէև երբեմն ինքն ալ
աղքատներու շատութեան և զրամական անձկութեան
պատճառաւ Եղիշէ Վ. Ին պէս կը գանգտաի և կը յու-
սահատի : Եղեսիոյ Առաջնորդական Տեղապահ Անանիա
Վրդ. Նմանապէս Երուսաղեմացի, հիմա ողի ի բոին
կտշխատի հինցած, խարխլած և նորողման մեծապէս
կարօտցած Մայր Եկեղեցիին նորոգութեան : Այս Ասու-
ուածահաճոյ գործին մէջ կատարեալ յաջողութիւն կը
մազթենք իրեն : Տիարպէքիրի Տեղապահ Եղեկիէլ
Վրդ. Ին պաշտօնավարութեան նկատմամբ վկայութիւնք
այնքան միահամուռ չեն, բայց պատրիարքարանն ա-
նոր վրայ ալ անխախտ վստահութիւն ունի միշտ,

Վանայ մէջ Տ. Ներսէս Սրբազնի պաշտօնը ամենէն զժուարն է, երաշտութեան հետեւանքն եղած աղքաւտութեան և կարօտութեան սաստկութեան պատճառաւ, զոր թղթակցութիւնք քանից նկարագրեցին տյստեղ: Ներսէս Սրբազնն սրտով բարի է, բայց իր դիւրագրգիռ բնաւորութիւնը շատ հեղ պատճառ կը լրաց որ իր խօսքեր և զործեր ծուռ մեկնուին: Իր նկարագրած նիւթական կարօտութիւնք իրական են: չափազանցութիւն չեն. թէև կրօնափոխութեան տագնապն իր սուր աստիճանն անցուցած ըլլալ կը թուի, Ատոյդ է որ մաս մը Վանեցիներ կը զեղծանին նը-պաստի գրամմերով, և փոխանակ իրենց հացը քարէն հանելու յոյսերնին Պօլսէն դալիք փոխանակագիրներու և չէքերուն վրայ կը դնեն: Բայց անդին ձշմարիտ կարօտեալներու թիւը կարեւոր է միշտ, և պէտք է որ հանրային զժութիւնը միջոց տայ Որբոց և կարօտելոց մնատուկին օգնելու Ներսէս Սրբազնին կա-րօտութեան գէմ իր մզած պայքարին մէջ: Ներսէս Սրբազն ինքն առ միւս կողմէն հոգ պէտք է տանի աղքատութեան գէմ ինքնօգնութեան վարժեցնելու վանեցիները:

Նորընտիր տեղապահներու մէջ ամենէն յաջողներէն մէկն է անշուշտ Ամասիոյ Առաջնորդական Տեղապահ Տ. Արիստակէս Ծ. Վրդ. Վանքեան, որ կարճ միջոցի մէջ յաջողեցաւ ժողովները վերակազմել, կուսակցութիւնները խաղաղեցնել, առկախ խնդիրները կարգի գնել և վերջ մը տալ Մարզուանի Աստուածածնայ վանքին պատճառաւ Ամասիացիներուն, Մարզուանցիներուն և միաբաններուն միջև տարիներէ ի վեր տիրող գժտութեան: Ամասիոյ Յոյն դրացիներն ու հայրենակիցները սիրաշահելու և մինչև խակ անոնց ներքին պառակտումները բառնալու գործին մէջ ցու-

ցուցած յաջողակութիւնն ալ մեծ ապացոյց մէջ որ
Արխատակէս Վրդք վարչային գործերու մէջ մանաւանդ
եփուն և բանիրուն եկեղեցական մը պէտք է ըլլայ:

Այն ամէն առաջնորդներ և հոգեւոր հովիւներ
ինչպէս ուրիշներ զորա այսօր յիշելու ժամանակ չու-
նեցանք, ապահով պէտք է ըլլան որ իրենց գործեր
ուշի ուշով կը զիտուին կ. Պոլսոյ մէջ և թէպէտ հա-
կառակ կուսակցութենէ շատ հակասական լուրեր կըր-
նան զրել, բայց կ. Պոլիս այնքան հեռի է այնպիսի
ցեղային վէճերէ որ ի վերջոյ կ. Պոլսոյ զատողութիւնն
է ամէնէն ձիչզը: Աղէկ զործող Առաջնորդները որքան
ալ ընդդիմախօսներ կամ խծրծողներ ունենան, միշտ
պիտի որոշուին, և պատեհ առթիւ ալ անշուշտ պիտի
զնահատուին:

1900 Յունվար 29

— Իրր մէկ ամիս առաջ մեր ներքին լուրերուն մէջ
ծանուցինք թէ Բաղեշի քահանաներէն Տ. Մեսրոպ
քննյ. Տ. Սարգիսեան մարդասպանութեան ամրատա-
նութեամբ ձերբակարուած է իր երեցելով և իր քրոջ
հետ: Այս մասին տեղւոյն Առաջնորդարանէն Պատրի-
արքարան հազորդուած մանրամասն տեղեկացրու-
թեան մը նայելով քահանան 17 օրուան քննութենէն
ետքն անպարտ արձակուած է: Անդրակ կարապետեա-
նի սպաննութեան գործին մէջ որուն համար եղեւնա-
գատ ատեանը մահուան վճիռ արտասահած է Արշակ
Յակոբեան անուն անձին դէմ: Դատավարութիւնն
հրապարակաւ տեղի ունեցած է և երրորդ օրն ատեանն
իր վճիռը արտասահած է: Քահանան և իրեններն ամ-
րաստանուած էին իրեւ սպաննութեան ներկայ, բայց
կրցած են հաստատել թէ իրենք այն տեղը չէին, և
ու է կերպով զիտութիւն և մասնակցութիւն չէին ու-

նեցած մարդասպանութեան գործին մէջ։ Այս դատին մէջ իրենց ցուցուցած արդարակորով ընթացքին համար գոհունակութեամբ յիշուած է կուսակալ Վում, Ալի փաշային և Եղեռնագատ Առեանի Նախագահին և ընդհանուր գատախաղին ընթացքը։ Իր ձերբակալման պահուն քահանային հետ շատ փափկանկատութեամբ վարուած են սատիկանական և գատական պաշտօնէութիւնք։

* * * Սեղրակ կարապետեանի սպաննութիւնը, որ պատճառ եղած էր, Մեսրոպ քահանային ձերբակալման, զողութեան անարդ գործի մը հնտեւանքն էր։

Սեղրակի կնոջն իր ծնողաց տունն երթալով բացակայ դժոնուած մէկ օրբ, տունը կը կողոպտուի, զոր երեկոյեան ստուգնլով Սեղրակ լուր կուտայ յիշեալ քահանային։ որ իր հօրեղիօր որդին է։ Քահանան կը հրաւիրէ Սեղրակն իր տունը հիւր մնալ նոյն դիշեր։ Սեղրակ իւր տունը կը դառնայ, բայց ճաշելու պահուն, բուն ոճրագործը, որ գիշերուայ մութին չնորհիւ փախչելու համար պահութած էր, յանկարծ դուրս ելլելով, դաշունահար կսպաննէ զՍեղրակ։ Ոճիրն հետեւեալ օրն կը յայտնուի, երիտասարդ ոճրագործը արհեստով մսալաճառ, սպանելոյն քեռորդին է, որ անոր կողմէ բարերարուած էր, բայց վերջերս Սեղրակ դրամ տալը դադրեցնելով, անոր թշնամութիւնն հըրաւիրած էր իր վրայ։ Թէև Արշակ ջանաց իրեն մեղսակից ցուցնել, Մեսրոպ քահանան, բայց իզուր, և արդար վճիռով դատապարտուեցաւ մահուան։

— Ի Բաղեշ Ս. Ծնունդի տօնին առթիւ Առաջնորդարանն հարկադրուեր է գիւղացիներուն սերմաներիքի համոր պահուած գրամէն 50 լիրայի և Բարեկենդանի շարթուն ալ 52 լիրայի բաշխում մը ընել 447 տուն

Կարօտեալներուն քաղաքին մէջ :
1900 Մարտ 24

Բաղեշէն կը գրեն մեզ :

— «Վիճակին զիւղերէն ծովեղերեայ Դատուան զիւղն երկու տարի առաջ Միացեալ բնկերութեան նպաստովը բացուած վարժարան մը ունէր բաւական ծաղկեալ վիճակի մէջ, որ ըստ կարդի այլ վարժարանաց, գոյուեցաւ նպաստին դադարումովը»:
Գիւղացիներն ու քահանաներն յորդորելով ծաղկոցի նման դպրոց մը բանալ տուաւ Առաջնորդարանը որ կը շարունակուի ցարդ, վարժարանը բարեկարդ վիճակի մը վերածելու համար երկու անգամ զիմում եղաւ Աղդ. Պատրիարքարանին որ նպաստ մը սահմանէ, ինչպէս այս զիւղի վարժարանին նոյնպէս Փարիսանդ գիւղի փակ վարժարանին համար ևս երկիցս զիմում եղաւ և նպաստ խնդրուեցաւ։ Պատրիարքարանը գոհացում չտուաւ դեռ։

Աղդ. Պատրիարքարանի նպաստովը կառավարուած Որբանոցը բաւական ծաղկեալ վիճակ մը ունի։

Երկու ծնողներ իրենց երեք զաւակները որբանոցը թոշակաւոր զնելու համար զիմում ըրին, սիրով ընդունուեցաւ իրենց խնդիրը, մին երկու զաւակները պատրաստած է վաղը որբանոցի հոգաբարձութեան յանձնելու։ Որբանոցի տարեթոշակն է 5 Օսմ. ոսկի։

Նոյնպէս նպաստով կառավարուած Խուլդիք մեծ զիւղի վարժարանը բարեկարդ կը շարունակուի և յուսալից է, միայն թէ զիւղացիք և գաղթական հայրենակիցք քիչ մը եռանդով փարին վարժարանին և նպաստելու տրամադիր զտնուին։»

Բաղեցէն կը դրեն մեղ.—

— «Թեմօրէից կարօտ դիւզացիներու սերմնցու զնելու համար Պատրիարքարանէն պարբերաբար 250 ոսկոյ չափ գումար մը զրկուած էր տեղւոյն առաջնորդարանը : Այդ գումարէն 110 ոսկին Առաջնորդ հօր նախագահութեամբ կազմուած յատուկ յանձնաժողովին կարգադրութեամբ բաշխուած էր քաղաքիս և նկոր աղքատներու , որք ամէն օր խուռն բազմութեամբ Առաջնորդարան զիմելով դրամական օգնութիւն կը խնդրէին :

Սակայն բաշխուած գումարն հազիւ 4—5 օրուան ապրուստ մը ապահովեց նպաստընկալ աղքատներու որք վերստին առաջնորդարան դիմելով նոր օգնութիւն կը խնդրեն : Յանձնաժողովը թէև վճռաբար որոշած էր սերմնցու զնել 140 ոսկիով , բայց հարկեցուցիչ պարագաներէ ստիպեալ , պարտաւորուեցաւ նորէն դրամ բաշխել , և իրաւունք ունէր վասնզի պատճառները պարզ և բանաւոր էին :

— Տատիկ և կիւղէլտէրէ գաւառակներու ինչպէս նաև Խուլտիքի և շրջակայ զիւղերու հացակարօտ ազգայինք ևս շարունակ նպաստ կը խնդրեն յայտնելով թէ ինչո՞վ սնանին մինչեւ հունձքերն և ի՞նչ ընեն սերմնցուն քանի որ երկրագործական գործիքներ ևայլն չունին :

Յանձնաժողովն իր այս տնօրինութիւնը Պատրիարքարանին ծանուցանելով Ախլաթի և Ռահվայի կարօտելոց համար նպաստի նոր գումար մը խնդրած է : Այժմ խղճմորէն կարձանագրէ իւրաքանչիւր զիւղի վկայեալ աղքատները , դրամական նըպաստի բաշխումը կատարելու համար :

Խնդիր է թէ այս նպաստն ալ սպառելէ ետք կարօտեալք ինչ պիտի ընեն այնուհետև :

Ասիկայ Առաջնորդ հօր հոգածութեան առարկաներէն մին եղած է և կը զրազեցնէ Յանձնաժողովը, որ սակայն աչքը միշտ կեզրոնի կարօտելոց սնուուկին զարձուցած չի կրնար կամ չուզեր դէթ անգամ մը տեղական միջոցներով սփոփել կարօտեալներ:

— Զմրան մեղմութիւնն այս տարի նախախնամական բարիք մը եղաւզաւասի աղքատ գասակարգին, որ նախորդ տարի շատ նեղուած էր եղանակին խստութենէն:

Գրեթէ ձմեռ չունեցանք այս տարի, Դեկտեմբեր և Յունվար ամսոց մէջ ընդհատ և մեղմ ձիւն մը եկաւ կանգուն մը բարձրութեամբ ծածկելով գետինը, ուր սերմանուած աշնանացանք զերծ մնացին ցրտահար ըլլալէ, Փետրվարի մէջ անձրեներու անընդհատ տարափներ ձիւնը հայեցուցին: Ամսոյս առաջին եօթնեկին պայծառ ու ջերմ արել խնդութիւն պատճառեց ամէնուն:

Հաւանական է որ սերմնացանն սկսի քանի մը օրէն, Արդէն Մուշի դաշտին մէջ ցանքերն սկսած են երկու շաբաթէ ի վեր:

— Մօտ երեք տարիէ ի վեր խնդրակատարի վանուց մէջ հաստատուած Որբանոցը մխիթարութիւն մեղած է քաղաքացիներուն:

Գիւղային վարժարանաց ցաւալի և աղարդիւն կացութենէն յուսահատ՝ կարդ մը աղղայինք պարբերաբար փափաք յայտնած էին իրենց զաւակները թօշակով որբանոց դնել, ուր վստահ էին թէ քիչ շատ կանոնաւոր կրթութիւն և տոհմային հարազատ դատիարակութիւն պիտի ստանան անոնք: Գաւառ Վարչութիւնը ժամանակին գոհացում չտուաւ այս փափաքին, առարկելով թէ թաղային վարժարանները պիտի խանգարուին թոշակաւոր սանուց թիւը նը-

ւազելով : Որբ.ի հոգաբարձութեան նախադա՞սն Եղիշէ Շ . Վ. Զիլինկիրեան իր անմիջական հսկողութեան և թարգական կուած Որբանոցին կրթական ու բարոյական յառաջդիմութեան մասին յայտնուած ժողովրդային դոհունակութենէն քաջալերուելով թոշակաւորի դրութիւնն հաստատեց . և ամսոյս առաջին եօթնեկին մէջ 5 տղայ ընդունեց իւրաքանչիւրին համար ստանալով 5 ոսկիէ զատ նաև մահճակալի և հանգերձնելինաց համար տեղի ունենալիք տարեկան ծախքերը :

Եւ որպէսզի այս կարգադրութեամբ թաղային վարժարանները չվնասուին, առաջնորդ հայրն որոշած է Գաւառ . Ժողովն Բ. նիստի հրաւիրել վարժարանաց աննախանձելի կացութեան վրայ խորհելու և կարգադրութիւն մը ընելու համար :

Կըսուի թէ թաղային դպրոցներու պաշտօնեայք դանդատագիր մը պիտի զրկն պատրիարքարան բողոքելու համար որբանոցի մէջ թօշակաւոր աշակերտ ընդունելու դրութեան դէմ :

— Քաղաքիս չորից վանուց բարեղարդութեան ու բարեկարգութեան համար Ազգ . Կեդր . Վարչութիւնն տեղույն Առաջնորդին խնդրանոք 5-6 ամիս առաջ Բաղեշ զրկած էր Սաղլեան Տ . Եղբաս Վարդապետը , որ պաշտօնատեղին հասնելով վանքեր գոցեց և անշարժ կալուածոց ցուցակը կազմելու ձեռնարկեց :

Առաջնորդ հայրը դործելու կտարեալ արտօնութիւն տուած է Եղբաս Վարդապետին խոստանալով իր բարոյական ձեռնտուութիւնը :

Արդէն փոխ վանահայրը , որ բարեհամբոյր և կեղեցական մընէ , ամիս մը առաջ Առաջնորդ հօր տեղեկադիր մը մատուցանելով իր իրաւասութեան ենթարկուած վանքերու ցաւալի կացութեան իրը միակ դարման կառաջարկէր Աւելիսի Ս . Աստուածածնայլտնքը

իսղրակուտարի հոգաբարձութեան հսկողութեան ներքեւ գնել և Գոմաց Ս. Առողուածածին և Ամրողոյ Ս. Յովհաննէս վանուց հասոյթներովը Որբանոց մը հաստատել նոյն վանքերէն միոյն մէջ :

Այս առաջարկութիւնք սիրով ընդունուեցան : Ի սրաէ յաջողութիւն մաղթելով կ'սպասենք որբանոցի բացման :

Արդարութեան պարտք մըն է, յայտաբարել թէ այդ աղնիւ գաղափարին գործադրման լրջօրէն կաշխատի Սարդիս էֆ. Խարտկողեան, որ Գոմաց վանքի Նորընտիր Հոգաբարձութեան անդամներէն մին է:

1900 Ապրիլ 4

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ռ. Վրդ. Զիլինկիրեանի պաշտօնն հաստատող կայս. Պերաթը որ Է. Դրոնէն Պատրիարքարտնի յանձնուուծ էր, զրկուեր է Բաղզէշ, Տ. Եղիշէ Վրդ. ի որ պիտի ներկայացնէ զայն տեղոյն կուսակալին :

1900 Ապրիլ 25

Բաղէշէն կը զրեն Ազգ. Պատրիարքարան թէ Մըշյ Առաջնորդական տեղապահ Տ. Բարդէն Ռ. Վրդ. Բաղէշ զացեր է նորընտիր կուսակալին ժամանման հոն զանուելու համար :

Տ. Բարդէն Վրդ. Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ռ. Վրդ. ի հետ փոխ կուսակալին այցելութեան զացեր է : Երեսման Խաչի Կիրակին քարոզ խօսեր է Կարմըրւորայ վանքին մէջ :

1900 Մայիս 22

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ռ. Վ. Զիլինկիրեան տեղեկագրած էր Պատրիարքարան թէ տեղոյն աղդայիններուն դաւանախութեան շարժման առաջքը

բոլորովին առած է, ժողովը որոշեց գոհունակութեան գիր մը յղել Տ.Եղիշէ Ծ. Վ.րդ.ի իր աշալուրջ հոգածութեան համար :

1900 Մայիս 24

Բաղեշի Առաջն. Տեղապահ Տ. Եղիշէ Ծ. Վ.րդ. Զիւլինկիրեան իր ապարդիւն պաշտօնավարութիւնն ու անձնական տեղարութիւնը մէջբերելով, խնդրած էր պատրիարքարանէն որ իր հրաժարականն ընդունուի և արտօնուի Պօլիս գալ դարմանուելու համար : Ժողովը նկատելով որ Տ. Եղիշէ Վ.րդ.ի պաշտօնավարութիւնը օգտակար եղած է և անոր ներկայութիւնը անհրաժեշտ է վիճակային գործերու համար, որոշեց անո պաշտօնավարութեան համար գոհունակութեան գիր մը յղել, և յորդորել որ իր պաշտօնը չարունակէ և ժողովուրդը անհոգիւ չթողու :

1900 Մայիս 31

Բաղեշի Առաջնորդարանէն Պատրիարքարան հասած տեղեկութիւններէ կիմանանք թէ նորընտիր կուսակալ Հիւսնի պէյ քազաք մանելով զիմաւորուեր է քազաքային և զինւորական պաշտօնեաներէ, ինչպէս նաև տեղւոյն հայ ժողովուրդեան մեծամասնութենէն, որոնց կընկերանային փոխ-Առաջնորդը, Մուշի Յեղապահ Բարդէն Վ. և Քաղ. ժողովի Ատեապետը, երկու անդամներ ինչպէս նաև Աղդ. Վարժարանաց երգեցիկ աշակերտներ իրենց ուսուցիչներով :

Երկու օր ետքը Քաղ. ժողովոյ անդամները, Առաջնորդ Եղիշէ Ծ. և Բարդէն Վ. ները, մասնաւոր այցելութիւն մը տուեր են կուսակալին և սիրավեր կերպով ընդունուեր են Ն Վաեմութենէն :

1900 Յունիս 21

Բաղեշէն կը դրեն մեզ .—

— «Գոմոց Ա . Աստուածածին հինաւուրց նշանաւոր վանքի հովասուն և օդասուն եղական դիրքն եւ վերջերս եղած մնածախս և վառաւոր շինութիւն քը շատերուն յայտնի են : Այս նուիրական հաստատութիւնը քաղաքիս աղղայնոց ուշադրութեան առարկայ դառնալով ատենէ մը ի վեր կը փափաքուէր ասոր մէջ զիշերօթիկ կանոնաւոր վարժարան մը տեսնել :

Վերջերս Գաւառական ժողովոյ մէջ միաձայնութեամբ որոշուեցաւ աղջկանց որբանոց մը բանալ այդ վանուց մէջ, և գործադրութիւնն յանձնուեցաւ մանուց հոգաբարձութեան, որ այս որբանոցի հաստատման առաջարկն ընելու պատիւն ունէր, և երաշխաւորեց վանքէն հայթայթել 30 որբուհիներու համար շէնք, ուաեստ և վառելիք, բայց կահաւորման, կրթական գրենական և մանաւանդ նախնական ծախքերը պիտի հոգացուին նուիրատուութեամբ :

Կը յուսացուի որ Ազգ . Պատրիարքարանը, որուն պաշտօնապէս զիմում եղած է, այս կեկրոնին համար զգալի և բանաւոր զանելով եղած տնօրինութիւնը, պիտի բարեհաճի ի սէր շատ մը որբուհեաց, որք փողոցները կը գեղերին և զլուխ դնելու տեղ չունին, կարեոր նպաստ մը յատկացնել այդ որբանոցի պարապարելոց թիւը գոնէ 50ի բարձրացնելու համար :

Ամսոյս սկիզբէն ձեռնարկուեցաւ որբանոցի բացման նախապատրաստութեանց և փութով յառաջ կը տարուի :

Առաջնորդ Ա . հօր հետ յիշեալ վանքը կը գըտնուէի, տեղեկացայ որ հոգաբարձութիւնը մտադիր է ի Կարին գտնուող Բաղեցցիներուն զիմել, որ իրենց մէջ հանգանակութիւն մը ընելով հաճին զրկել որբա-

նոցի վանդակափեղկերու համար 10 լիտր Շուէտական երկաթ . և սենեկաց պատուհաններուն համար 2 սրնատուկ (70 թիւ) ապակի : Քաղցր է ինձ յուսալ թէ կարին գանուող բաւական թիւով Պիթլիսցի պատուաւոր ազգայինները սիրով ընդունելով այդ հրաւերը պիտի պատասխանեն անոր, սնտուկ մըն ալ քարիւղ աւելցնելով ուզուած երկաթի և ապակիին վրայ :

Գաւառուական ժողովը վերջնականապէս որոշեց որ քաղաքիս չորս եկեղեցեաց վարժարանները միացուին, տարեկան պիտօճէն նշանակեց 200 լիրա, որ գրեթէ կէս առ կէս պիտի հայթայթուին եկեղեցիներու սնտուկներէն և ունեւոր ազգայնոց տղոց գպրոցական թոշակներէն : Կը յուսամ թէ ի մօտոյ գործադրութիւնը պիտի հաղորդեմ ձեր օդտակար թերթի ընթերցողաց :

1900 Յունիս 22

Բաղէշէն նամակադիր մը կը գրէ մեղ թէ, վիճակին Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ.րդ. ի պաշտօնավարութեան և Առաջնորդարանի հասոյթներու մասին տեղական թերթի մը մէջ գրուածները բոլորովին հակառակութեան արդիւնքն են :

Նամակագիրը թուանշաններով կ'ապացուցանէ թէՏ. Եղիշէ Ծ. Վ. ի տարեթոշակն հազիւ կը հասնի 25-27 սոկիի, որմէ՝ Երուասղէմի սակաւապետ, խնայող եւ տնտեսագէտ վարդապետը կը յաջողի գրամական փոքրիկ նոուէրներ ալ ընել կարօտեալներու :

Տ.Եղիշէ Ծ.Վ.ի արդիւնաւոր պաշտօնավարութիւնըն արդէն քանիցս կեդրոնական վարչութեան կողսէ ալ զնահատուած ըլլալով բնականաբար մասնաւորներու յերիւրանքները չեն կրնար նսեմացնել Զիլինկիրեան Ծ. Վ.ի արժանիքը :

1920 Յունիս 27

Մշոյ առաջնորդական տեղապահ Տ. Բարեկէն Շ.Վ. որուն վերջիրու նպաստից, սնառուկէն 100 ոսկի զրկուած էր տեղւոյն կարօտելոց սերմնցու բաշխելու համար առաջարկած էր որ նոյն գումարին մէկ կարեսը մասը Մշոյ Ա. Առաքելոց վանքին մէջ առաջազդործութիւն հաստատուելու յատկանայ, որ մատաղ սերունդն ուսանի մանել, զգել, սատայնանկել, ևն. փոխանակ կարօտ անձերու բաշխելու որոնց իւրաքանչիւրին հազիւ 40 կամ 60 փարայ բաժին կ'իյնայ, ինչ որ, բոլորսպին աննշան բան մ'է :

Յանձնամոզովն որոշեց զրել թէ ինչ նպատա որ զրկուի կեզրոնէն, պէտք է իր նպատակին յատկանայ, քանի որ նոյն նպատակին յատկանալու համար զըրկուած էր բարեսէրներու կողմէ :

Սոյն իմաստով գրութիւն մ'այ Բաղէշի առաջնորդ Զիլինկիրեան Տ.Եղիշէ Ծ.Վ. ուղղած էր Պատրիարքարքարան և առաջարկած էր որ վերջիրու տեղւոյն կարօտելոց բաշխուելու համար կեզրոնէն զրկուած 150 ոսկոյ գումարը յատկանայ տեղւյն Ազգ. վարժարանին և Որրանոցին, Յանձնամոզովն որոշեց նոյնպէս զրել թէ բնաւ պէտք չէ շեղիլ կեզրոնէն տրուած հրահանդներուն ողիէն, այն է, աղքատաց բաժինը՝ աղքատաց, կրթութեան բաժինը՝ կրթութեան, և որրին բաժինը՝ որրին յատկացնել, նուիրատուներու փափաքանաց համաձայն :

1900 Յունիս 28

ԲԱՂԵԺԻ ԼՈՒՐԵՐ

Բաղէշ, 20 Յունիս 1900

Պետական օրէնքը կը տրամադրէ բրուտներու իւրաքանչիւր օճախէն $2\frac{1}{2}$ լիրա տարեկան տուրք և ա-

սոնց խնդեղէն ապրանաց վաճառումէն յառաջ եկած գուտ շահէն ալ 50/0 տուրք զանձեր :

Խուլթիկ աւանի մօտ 400 տունէ բաղկացեալ ժողովուրդնիս մեծաւ մասամբ բրուտ բլալով՝ քաղաքիս և շրջակայից խնդեղէնները դյխաւորաբար կուժ, փարչ և տեսակաւոր կառասներ . մատակարարողը Խուլդիքցիններն են, բայց կարծեմ թէ այդ խորաքանչիւր բըրուտ արուեստաւորն արդէն տարին հազիւ հազ չորարեկ հաց մը կրնան հայթայթել այդ միջոցաւ, բայց վերջապէս խնդիր եղած է այդ տուրքը, և կուսակացութեան վարչական ժողովոյ մէջ ուշադրութեան առնուած է : Փողովը կը խորհի որ եթէ խսկապէս այդ տուրքը պահանջուի մէն մի տէզկեահը մէկ օճախ համրելով ներկայ տնտեսական տագնապէն նեղուող զիւղացիք չկրնալով վճարել այդ մանր տուրքը, պիտի զաղրին այդ արհետոիւ զբաղելէն, որով երկու ծանր վնաս յառաջ կուգան : Ա. Խուլթիքիք պարտաւորեալ պիտի ձգեն գտղթեն այլուր իրենց ապրուստը հայթայթելու : Բ. խնդեղէնի խիստ կարօտութիւնը պիտի քաշէ վիճակիս տեղացի ժողովուրդը : միայն կը մնայ մէկ ճար խորհիլ քանի որ այդ բոլոր զիւղացինները մէկ հանքէ կը բերեն կաւը, ուստի զամէնքը մէկ օճախ համարեն և ըստ այնմ սահմանեալ տուրքը վճարեն զիւղացիք հաւաքաբար, և կամ արժանանան կայսերական ներման և առանձնաշնորհման :

Առաջնորդ Ա. Հայրն այս մասին չէ խնայած իր ջանքերն ու զիմումները :

Կը լսեմ թէ իտարէի ժողովոյ բոլոր անդամբք իրազեկ ըլլալով զիւղացւոց նիւթական անձուկ վիճակին կը դթան անոնց վրայ : Եւ երբ կը խորհէին հանրագրով զիմել առեւտրական կամ հանքային Ան-

տառաց և կամ ելիւմտից նախարարութեան, խնդիրըն հետզհետէ տյնքան փօփօխութիւն կրեց որ կուսակալն հետադրու տեղեկագրեց զայն ուղղակի Բ. Դրան։ Ասկէց առաջ անո՞ց բրուտական արուեստանոցները զոցուած էին։ Առաջնորդ հօր և կառավարական բարեսէր պաշտօնէից ոմանց միջամտութեան ու զիմումին վրայ կուսակալին շնորհիւ տէքտէրտար պէյն արտօնեց վերաբանալ իրենց զործարաններն ու վերսկսիլ իրենց զործերը մինչեւ որ բարձրագոյն հրամանն առանան։

* * *

Անցեալները վիճակիս Առաջնորդը խնդրած էր Ս. Պատրիարքէն քաղաքէս Խոսրով Պապայեան որբը Կեդրոնական վարժարանն ընդունել։ Այս անդամ Կարինէն Սանասարեան Վարժարանի Հողաբարձութիւնը կը ծանուցանէ Առաջնորդաբանին թէ ըստ յանձնաբարութեան Ն. Սրբազնութեան յառաջիկայ 900—901րդ տարեցրջանի սկիզբն յիշեալ որբը ձրիաբար պիտի ընդունուի իր խնամակալութեան ներքեղութեանի այս շնորհաց այդ ընդունակ պատանին որ յուսալից ապագայ մը կը խոստանայ։

1900 Յուլիս 11

ԹՂԹԱԿԻՑ

ՄՈՒՇԵՆ ՊԻԹԼԻՍ

Պիթլիսի Առաջնորդութիւնը

Երբ Առաջնորդ կայ Պիթլիս, այն ատեն կը հասկնաս թէ առաջնորդութիւն կայ։ Խնձպէս շատ տեղեր հոս ալ առաջնորդութիւնն անձի հետ կապուած է։ Մեր գործն ամենէն ապահով ճամբան դնել կամ յենք գիտեր կամ չենք ուղեր։

Այսդես է առաջնորդութիւնը, անհարկի զբանումներու, չարաչար աշխատութիւններու, տքնութիւններու և ասոնց արդիւնքը անյաջողութիւններու համայնքը կամ կուտակումը։ Եւ տակաւին այս վիճակին հասած առաջնորդութենէ մը կը յուսան թեմականք իրենց գործերուն կարգադրութիւնը։ Կապասնն և գարմանալի վատահութեամբ մը կուպասնն, որ եկեղեցական, կրթական և այլ գործերը իրենց ուղածին պէս կարգադրուին կամ կարգադրէ առաջնորդը։ Կուղեն որ զպրոցներն առաջնորդը կտուավարէ, որովհետեւ Առաջնորդարանը, Պատրիարքարանն էլուրատո մըն է իրենց համար, և այս պատճառաւ կուղեն նաև որ տիրող և ա՛լ տեսակ մը արհեստ գարձած աշխատութիւնն ալ կշտացնէ առաջնորդը։

Այս ամէն պէտքերու կարգադրութիւնն որչափ ալ միամիտ պահանջ մեղած ըլլաց գործնական և փորձառու մտքերու համար. շատ ստոյդ է որ առաջնորդարանը կը ճգնի բարեին բովանդակ նշանակութեամբ գոհացում տալ անոնց և կը գործածէ իր կարելի եղած միջոցները, իսկ ժողովուրգեան այս մասն որ ժողովուրդը կը ներկայացնէ իր առաջնակարգ համարած ու է զիրքով (հարատութիւն, ազգեցութիւն, ժառանգական յաւակնութիւն և ուրիշ միջոցներ) առաջնորդարանի չաջակցիր ացնպէս ինչպէս որ պէտք է։

Ժողովներ անուանական մարմիններ են, որ ինքնաշարժ կենդանութիւն չունին. և այս է պատճառը որ առաջնորդութիւնն անուն կը մնայ երբ առաջնորդ մը չի գտնուիր գործին գլուխը։

Պիթլիսը ախպարն է այս պատկերին։

Առաջնորդը ոչ միայն գործերու դժուարութեան մատնուած է, այլ նաև անհարկի զբաղումներու, զորա առաջնակարգ գասի անհատները կը շինեն իրարու

գէմ, առաջնորդի անձին դէմ։ Երբ խորագնին հոյս-
եացքով մանաւանդ փորձառութեան ազգակին տակ
դիտես իրերը, կը դանես որ անձնական աղտօտ հա-
շիներ, չինծու մտածումներ, իրարու դէմ տտելու-
թիւն, նախանձ և այս ամէնուն տակը մթին տղի-
տութիւնը իրարու շղթայուած կը պատեն առաջնոր-
դին շուրջը։ Այս շղթան այնքան պրկած է մարդկա-
յին զզացումներու ամենէն բնականները, որ նոյնիսկ
ժողովրդեան ուզգակի օգախն համար եղած խորհուրդ
մը չի գործազրուիր առանց նոր կնճիռներ մէջտեղ ըե-
րելու։

Այս է պատճառը որ, զոր օրինակ՝ յատկապէս Պիթ-
լիսի վրայ շեշտելով կրթական զործը իր հոգեւարքէն
չազատիր, ազքատութիւնն անամօթութեան կը փոխ-
ուի, Սոռաջնորդն անհարկի զբաղումներու տակ կը
ձնշուի, Սոռաջնորդարանը զբամապէս ինքզինքը չի
կրնար կառավարել, և լրագիրներու մէջ Պիթլիսէն
արուած ու եէ լուր անպատճառ նկատումի մը համար
կամ նկատում մը հերքելու համար արուած կըլլայ։

Պիթլիսի լուրերը կարգացած ատենս զարմանալի
կայունութիւն մը մտածել կուտար զիս առաջնորդա-
րանի շուրջ յուզուած բոլոր խնդիրներու վրայ։ Եւ
հիմակ որ իրաց վիճակն անձամբ կը տեսնեմ, կը ցա-
ւիմ, սիրտ մը միայն կայ, որ անդուլ կը բարախէ
կատարելազոյն անկեղծութեամբ, Զիլինկիրեան Ծ. վար-
դապետի սիրտն է գա, ընկճուած սիրտ մը իր պաշ-
տօնի տարտամ զբաղումներու տակ, Տղիչէ Ծ. Վրդ,
Պիթլիսի ժողովականները կանոնաւորութեան վար-
ժեցնելու և վիճակին գործերն անոնց համկցնելու հա-
մար ի զործ զրած խոհականութիւնն այնքան չափա-
զանցեր է որ նորէն ցաւ կը յայտնէ Գաւառ, Վար-
չութեան անհասկնալիութեան մասին։ Կրօնական

Ժառավար միայն, կը առաջնորդը իր ձեւը կը պահէ
թէև իր պաշտօնին գործադիրը չէ :

Բայց փափաքելի է մեզի համար որ զաւառական
վարչութեան միւս ճիւղերն ալ այդչափ ձեւ մը պա-
հելու նախանձն ունենան :

Տ.Եղիշէ Ծ.Վարդապետ սիրուն ընկերականութիւն
ունի և իր վիճակակից երր իրարու գէմ կը խօսակ-
ցինք գիշերը, խօսակցութիւն մը որուն պարզութիւնը
կը մրցէր զարսէն մեզի նայող լուսնակի լոխն պար-
զութեան հետ, անդրագարձաւ իր երուսաղէմի կեան-
քի բազմակողմանի մանրագէպերուն և իր արգի կեան-
քի տքնաջան տափակութեան : Այս երկու եզրերն ին-
քը խտացուցած է սա երկու տողով «Սիօնի վեհ բար-
ձունքէն թաւալլոր, ի խոնարհ և ի նսեմն Սալնածոր»
զոր դրած է շատ բարձրաստիճան հօր մը իր վիճա-
կը բացատրելու համար : Սիօնի բարձունքն է որ կը
հրապուրէ հիմակ իր ամնկեղծ սիրտը : Եռամեւայ «թա-
ւալլոր» առաջնորդական պաշտօն մը բաւական կը
համարի կարմրայի անյարմար սենեակներուն մէջ ու
Պիթլիսի զառիվայրներով նշանաւոր ճամբաններուն վրայ :

Սրտանց կը կարեկցիմ իրեն :

Չեմ զիտեր թէ Պիթլիսցիք ի՞նչ պիտի ըսեն այս
տողերը կարդալով :

Պիթլիսցիք որ հայակրանքով վարուեցան ինծի
հետ, անշուշտ զիս ճանչցող Պիթլիսցիք չպիտի ըս-
պաէին որ բերանացի ըրած դիտողութիւններս այս
կերպով չեղանակաւորէի, առանց դպչելու անհատ-
կանութիւններու, որոնցմէ շատերը ճանչցայ բաւական
մօտէն :

Եթէ լոէի, կամ զովեստի ծաղիկներ սիոէի Պիթ-
լիսի առաջնորդական անհարթ գործերուն վրայ, ի-
րենք պիտի ծիծաղէին ամենէն առաջ, իսկ եթէ Պիթ-

րիսի արդի զիմակն անհատականութիւններով հրատա-
րակէի, քննադատողներ խօսիս պիտի վշտանային
ինձի գէմ, այնքան լաւ թափանցած ըլլալուս համար
իրենց ողիին և ընթացքին:

Վասահ եմ որ Պիթլիսի վրայ այս եղանակով զը-
րիչ շարժելու կը գաւանին իր իմ իրաւունքս, մանա-
ւանդ զիս ճանչնալէ ու հրաժարակաւ ալ լսելէ ետքը:

1900 Յուլիս 1½ ԲԱԲԴԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Բաղէշի առաջնորդ օգնական Մագլեան Տ., Եղբառ
Վրդ. մայրաքաղաքու կը վերադառնայ, վասնզի տեղ-
ուոյն առաջնորդին կողմէ անձեռնհատ նկատուած է իր-
են յանձնուած պաշտօնին:

1900 Օգոստոս 28

Երուսաղէմի Ամեն. Տ. Յարութիւն Ս. Պատրի-
արք հայրը նամակ մը զրկելով Բաղէշի առաջնորդ
Զիլինկիրեան Տ. Եղիշէ Ծ. Վրդ.ին հրաւիրած է զին-
քը Երուսաղէմ երթալ, պատրիարքարանէն իրեն
տրուած եռամսեայ արձակուրդն հոն անցնելու:

Տ. Յարութիւն Ս. Պատրիարքն յայտնած է միայնդա-
մայն թէ, եթէ կուզէ կրնայ Տ. Եղիշէ Ծ. Վ. իր վերջ-
նական հրաժարագիրն Երուսաղէմէն ուղղել Ազգային
Պատրիարքարան:

1900 Հոկտ. 3

Նպաստից Յանձնաժողովոյ վերջին կարգադրու-
թեան համաձայն Բաղէշի երեք զիւղերու մէջ վար-
ժարաններ բացուելու համար հրահանդ տրուած էր
վիճակին առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Զիլինկիրեանի:
Այդ վարժարաններէն մին բացուեր է Ախլաթութե-
զուտ դիւղի մէջ որ 8—9 ժամ հեռի է Բաղէշէ, Երկ-
րորդն հաստատուեր է Փարխսանդի մէջ որ քաղաքէն

մէկ ու կէս ժամ հեռաւորութիւն ունի, իսկ երրորդ վարժարանն ալ որոշուեր է բանալ վանայ ծովեղը դանուող, Բաղէջէն օ ժամ հեռու, Դատվան դիւզի մէջ ուր արդէն ծաղկոց մը գոյութիւն ունի եղեր:

Տ. Եղիշէ Ծ. Վ. Զիլինկիրեան 7 անդամներէ բաղկացեալ Աւսումն, Խորհրդոյ մը աջակցութեամբ Բաղէջի վարժարաններն յաջողեր է միացնել տեղւոյն հինդ խորան Եկեղեցւոյ վարժարանը Կեղրոնական բարձրագոյն նախակրթարանի վերածելով, ուր կը դասախոսէ կարող ուսուցչական խումբ մը: Իսկ Կորմրակնայ Ս. Գէորգի և Ս. Սարգիսի վարժարանները տարրական նախակրթարանի վերածուեր են: Զիլինկիրեան Ծ. Վ. Խնդրակատարի Որբանոցին համար եօթն անդամէ բաղկացեալ Հոգաբարձութիւն մը կազմեր է, և այս առթիւ Որբոց թիւը 42էն 45ի բարհր սցուցեր է:

1960 Հոկտեմբեր 11

Բաղէջի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ. Զիլինկիրեան Գաւառային Փողովոյ խնդրանաց վրայ յետաձգեր է իր ուղեւորութիւնն և որոշեր է յառաջիկայ զատկական տօներէն վերջ հեռանալ իր պաշտօնավայրէն, Կեղրոնէն իրեն տրուած եռամսեայ արձակուրդը Պօլիս անդընելու համար:

1900 Հոկտեմբեր 31

Բաղէջի Գաւառային Վարչութեան խնդրանաց վրայ ժողովն որոշեց յանձնարարել Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ. Վրդ. ի որ ժամանակ մը ևս յետաձգէ իրեն տրուած արձակուրդը: (Գրած էինք արդէն թէ Տ. Եղիշէ Ծ. Վ. իրեն եղած խնդրանաց համակերպելով, որոշած է, մինչեւ յառաջիկայ զատկական տօները չը հեռանալ իր պաշտօնավայրէն):

1900 Նոյեմբեր 4

Բաղէշի Առաջնորդական տեղապահ Տ. Եղիչէ Ծ. Վ. Դ. Զիլինկիրեան ընդարձակ զբութիւն մը զրկած է Պատրիարքարան, որով իր երկամիայ պաշտօնավարութեան նկատմամբ հարկ եղած տեղեկութիւնները տարյէ յետոյ թախանձագին կը խնդրէ Ս. Պատրիարքէն և կեզր Վարչութենէն որ այլես բաւ համարուի իրեն համար նոյն վիճակին հովուութիւնն և ընդունուի հրաժարականը :

Տ. Զիլինկիրեան Ծ. Վ. Րդ. իր նոյն զբութեամբ կը կը յայտնէ թէ ՅԱՎԵՇի մէջ մոզովք և մոզովուրդք թեմական դործերը առաջնորդէն կազասեն, դայն միայն պարտաւոր և պատասխանատու ճանչնարով, և իրենք երբեք բացի պահանջումէ և քննադատութենէ ուրիշ պարտաւորութիւն չեն ճանչնար, բացառութիւն են առնիւ հոդիներ, անմենզ և անկեզծ քաղաքացի հայեր որք թէե ստուար թիւ մը կը կազմեն սակայն ցու է ըսել թէ այսպիսիներն ալ թեմական դործոց առաջնորդողներ չեն կրնար ըլլալ ջոջերուն յարուցած զմուարութեանց համար :

Ես առանձինն, կը յարէ Տ. Եղիչէ Ծ. Վ. Վարդապետ, կը տկարանամ ամէն դործի հասնելու, և խելքս ալ չի հասնիր թէ ինչպէս կարող եմ միայնդամայն վանքերու վանահայր ըլլալ, որք թափուր են վարդապետներէ անոնց նիւթական պէտքերուն զոհացում տալ, արդիւնքն առ ու ան գանձելու ժամանակն իսկէ Վարժարանաց բարեկարգութեան հսկել, ուսուցչաց ամսաթոշակ տալու խիստ պահանջումներ լսել, եկեղեցական կալուածոց հասոյթները թաղականաց կամ ասոր անոր ձեռքն անցնելէ վերջ։ Իւրաքանչիւր կիրակի ժամ ժը կամ ժամ ու կէս և աւելի քարոզելով հանդերձ, չկրցայ այս քաղաքականաց հասկցնել թէ կանոնաւոր ժողովներու ինձ աջակից ըլլալովն է որ այս

ամէնուն գոհացում տալ կարելի պիտի ըլլայ :

Տ . Զիլինկիրեան Ծ . Վարդապետ խօսելով վիճակին վանքերուն վրայ , կռւելցնէ և Աստուածային զատապարտութեան վճիռը կայ կարծես այս քաղաքի վանորէից վրայ , ուր նրբէք վանական վարդապետ մը չի համարձակիր ոտք կոխել , բոյն դնել և հաստառուիլ : Այնքան հեռաւոր վանքերու մէջ վարդապետներ կան , և սակայն եթէ մօլորուելով Բաղէշ իյնան , իսկոյն խոյս կռւտան , որովհետեւ հոս մշակ ու վարդապետ երբէք տարրերութիւն չունին , արդիւնքը իրենք քաղելու են և զվարդապետն իրեն մշակ գործածելու են , ահա բուն պատճառը հոս վարդապետ չմնալուն , թէն իրենք միշտ վարդապետ կռւզեն , գիտնալով որ փնզգաւոր արտուտիկ մը անդամ գալիք չունի իրենց : Ահա ամառ եկաւ , տարին լրում կը գտնէ այսքան ժամանակ բաւական է , այս չնորհօք լի Բաղէշին բեռ եղած եմ , կ'զդամ որ ես այս հակայ մեքենան դարձնելու կարող գրասուը չեմ : Եթէ Ազգ , Կեդր , վարչութիւնն ոտքերս ալ կապէ , միշտ ասկէ հեռացումո պիտի խնդրեմ , աղաչելով , պաղատելով , հետեւարար այժմէն Պատրիարքարանին գութն ու կարեկցութիւնը կը հայցեմ , որպէսզի եթէ պատրիարքարանիդ տնօրէնութեանկամ հրամանին դէմ ակամայ ստիպուիմ անհնաղանդութիւն ցոյց տալ , զիս նինդապապարտ կացուցանէք : Փոքրիկ վանքի մը վանահայրութիւն կամ միաբանաց անդամակցութիւն և գործակցութիւն հասարակ վիճակի մը տեղապահութիւն սիրով կընդունիմ և պատրաստ եմ երթարու տեղ մը ուր աշխատիմ , ժողովուրդէն ոչ դրամ , և ոչ վարձատրութեան ակնկալութիւն ունենամ , միայն թէ չի նախատուիմ և չի բամբառուիմ տարապարտ անվարձ և անմիսիթար տառապելէս և յոդնելէս յետոյ :

Զիլինկիրեան Տ. Եղիշէ Ծ.Վ. իր երկա նայ բար-
ւօք պաշտօնավարութեան միջոցին ցոյց տուած գոր-
ծունէութիւնն արդէն քանից գնահատուած է վար-
չութեան կողմէ և պաշտօնապէս խառն ժողովոյ զո-
հունակութեան արժանացած։ Պատրիարքարանի շրջա-
նակին մէջ ալ զոհունակութեամբ կը յիշատակուի միշտ
Տ. Եղիշէ Ծ.Վ. ի անունը, իբրև անշահախնդիր և պատ-
ուական վարդապետ հայ եկեղեցւոյ, և արդարև Բա-
ղիշեցիք օր մը շատ պիտի փնտռեն Տ. Եղիշէ Ծ.Վ. ի
նման եկեղեցական մը, եթէ գժբաղկութիւնն ունենան
զայն ձեռքէ հանելու։

1900 Նոյ. 10

Խնդրակատարի Ազգ. Որբանոցին բացուելէն իվեր
հաստատութեանս նիւթեապէս և բարոյապէս սատարող
բարեսէր ազգայնոց մեր շնորհակալութիւնն հրապա-
րակաւ յայտնելու ուրախութիւնն ունեցած ենք։

Բարձրագոյն պարտականութիւնն կզկանք հայ թեր-
թիդ միջոցաւ զոհունակութիւննիս յայտնելու քաղա-
քիս ազգայիններէն ի Կ. Պոլիս բնակող Աւագեան Ար-
րահամ էֆ. ի որ երեք տարիէ իվեր ազնուարար կը
կատարէ հոգաբարձութեանս կողմէ իրեն եղած յանձ-
նարարութիւնները, և յաճախ ինքնարերարար դպրո-
ցական և գրենական պիտոյք դրամով գնած ու դրկած
է, փոխադրութեան վարձքն իսկ իր դրապանէն հա-
տուցանելով։

1900 Նոյ. 21

ՀՈԴԱԲԱՐՁՐՈՒԹԻՒՆ

Խնդրակատարի Որբանոցին
(ՍՏՈՐԱԳ. ՌՈՒԹԻՒՆՆԵՐ)

Ատենադպիր

Ատենապետ

Դ. Ս. ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ ՄԱՆՈՒԵԼ ՔՀ. ՄՈՎՍԵՍԵԱՆ

Նախագահ

Բաղէշ Նոյ. 7

ԵՂԻՇԵ ՎՐԴ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Պատրիարքարան հասած հեռաղիր մը կը ծանուցանէ թէ Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիչէ Ծ. Վրդ. Զիլինսկի բանակն Մուշ գացեր է առժամապէս, տեղւոյն թեմական գործերու կարգադրութեան համար :

1900 նոյ. 22

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիչէ Ծ. Վրդ. Զիլինսկի բանակն, որուն ասկէ առաջ Մուշ գացած և Վսեմ. Միթասարիֆին ներկայացած բրայլը ծանուցած էինք, իր գործն աւարտած բրայլով ի մօտոյ իր պաշտօնավայրը Բաղէշ ոլիտի վերադառնայ, ինչպէս կը հասկցուի իր Պատրիարքարան ողղած հեռաղբէն :

1900 նոյ. 30

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիչէ Ծ. Վրդ. Զիլինսկի բանակն որ վերջերս Մուշ գացած էր վերադարձին նոյն վիճակի բոլոր վանքերն այցելեր և իր տպաւորութիւնները պարունակող տեղեկադիր մը յզեր է Պատրիարքարան :

Բաղէշէն կը դյեն մեզ.—

«Օգերը տակաւին անուշ կընթանան, մեծ բարերադրութիւն Բաղէշաբնակ աղքատ ու կարօտ դասակարգին : Հնձոց առատութիւնն երկնային պարզեցէր այս տարի, որմէ օդուեցան բաղմաթիւ չքաւոր ընտանիքներ :

Բաղդատմամբ նախորդ տարիներու որչափ որ այս տարի առեւտուրի նուազութիւնն կայ այսուամենայնիւ էն աղքատն և էն անճարն զիւրութեամբ լցեց իր ձմեռուայ պարէնը : Հիմակ իսկ ամենէն մաքուր ու լոյսի պէս շողշողուն արմտիքը 7—8 դրուշ կը ծախուի հրապարակի վրայ, ոխա մը հացը 25 փարագայց յստակ ու մաքուր :

Տարուայ առատութեան մասին եթէ գեղջուկին հար-

ցընես, ուրախ կը պատասխանէ թէ «իմ երես հող ու մոխիր եղնի Աստծուն» Բիւր գոհութիւն կը մատուցանէ բարեաց պարզեւողին» :

1901 Յունվար 9

Բաղէշի Գոմոց վանքի վանահայրութեան պաշտօնին համար Երուսաղէմի վանքին միաբաններէն Մկրտիչ Վ. Ն. որոշուած և այս մասին Պատրիարքարքարանէն զրուած ըլլալով Երուսաղէմ Մկրտիչ Վ. ընդունած չէր այդ պաշտօնը: Ժողովին ընդունեց անոր հրաժարականը:

1901 Յուն. 24

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ռ. Վ. Զիլինկիրեան տեղեկագրած էր Պատրիարքարքարան թէ քաղաքին մէջ հաստատուած որբանոցին մէջ պատապարուած որբերութիւն 45ի բարձրացած է, հետեւապէս նպաստից սնտուկէն յատկացուած ամսական 10 ոսկին չի բաւեր քանի որ վանքերն ալ օգնելու վիճակի մէջ չեն:

Ժողովը որոշեց նոյն որբանոցին ամսականին վրայ երկու և կէս ոսկիի յաւելում մ'ընել:

1901 Յուն. 31

Բաղէշ Յուն. 20 թւով կը զրեն մեզ թէ Առաջնորդ Տ. Եղիշէ Ռ. Վ. Զիլինկիրեան կեզր, Կրօնական Ժողովին դատողութեան յանձնած է ամուսնական շատ ծանր խնդիր մը, Մշեցի երիտասարդ մը Ա. Ս. 17 տարի առաջ կամուսնանայ Պուլանքի Խեզուտ դիւզացի Ստեփոյի աղջկան Նիկոյի հետ: Այս ամուսնութիւնը 17 տարուան տանջանք մը կըլլայ երիտասարդին համար: Կինը տարին 2—3 ամիս խենթութեան նման ջղային վիճակ մը կունենար:

Առաջին տարիներուն մէջ խսկ անհաւատարիմ

կը զանուի : Երբ ամէն խորհուրդ և խրատք անօդուտ կրլան , միջավայրը փոխելու յուսով երիտասարդն Ալաշկերտի Թօփրագ քալէ քաղաքը կերթայ կը հաստատուի :

Հոն ալ նոր վիճակ կնոջ կողմէ :

Յետոյ Թեզուտ կը դառնան , ուր ակնյայտ ապացոյցը կունենայ կնոջ անհաւատարմութեան : Ալ չի համբերեր : Կը բաժնուի : Ինքն ալ ուրիշ կենակցութեան մը կսկսի : Արդէն վազուց բաժանեալ էին գործնականորէն , իր վիճակն յայտնելով Առաջնորդարանին կը դրէ թէ օրինաւոր երկրորդ ամուսնութիւն մը պիտի կնքէ եթէ եկեղեցին լուծէ իր ամուսնութիւնն առաջին կնոջն հետ , որոյ անհաւատարմութեան վկաներն ու ապացոյցները բազմաթիւ են : Բայց եթէ եկեղեցին պսակն անլուծելի է ըսէ ինք այս երկրորդ կենակցութիւնը պիտի շարունակէ անպսակ : Ըստ մեզ կնոջ ապօրինութիւնը չարդարացներ էրկան գործած ապօրինութիւնը : Եւ եկեղեցին եթէ պսակը չը լուծէր իր որոշումէն ետ պիտի չկենայ՝ ըսելով որ այրն ապօրէն կենակցութեան մը սկսեր է : 17 տարի համբերածն ալ փաստ չէ որ եկեղեցին հիմա լուծէ այդ պսակը :

Կնոջ անհաւատարմութեան համար պսակն եթէ կը լուծուի , առաջին տարւոյն մէջ ալ կրնայ լուծուիլ մինչ 17 տարի համբերող (այրը) էրիկը քիչ մըն ալ մեղսակից կը սեպուի :

Խնդիրն հոն է որ արդի կրօնական ժողովն ելք չի ցուցներ , և դիմողներն յուսահատեցնելով ամուսնական խնդիրը կարգադրած ըլլալ կը յուսայ :

Այս ընթացքին բնական հետեւանքը պիտի ըլլայ ոչ թէ բարքերը կարգի կանոնի բերել մեր մէջ , ոչ թէ ամուսնական միութիւններն աւելի զօրաւոր , ա-

ւելի անքակտելի հանդիսացնել, այլ ապօրէն կենակ-
ցութիւնները շատցնել :

1901 Փետր. 6

Բաղէջի առաջնորդարանէ Պատրիարքարան զրկը-
ւեր է քաղաքին և զիւղերու վարժարաններու վիճա-
կացոյցը :

Բաղէջի հաճանդին մէջ զորդագործութեան ար-
տեստն առաջ տանելու համար, նահանդին կրթա-
կան գործոց տնօրէնը Մերատոիւթէն նոյն արուես-
տին համար երկու հայ վարպետուհիներ բերել տուեր
է, մէկը տաճկաց ցերեկեայ աղջկանց վարժարանին և
միւսը թուրք և հայ չափահատ աղջիկներու և կիներու
համար :

Հայերէն պիտի ընդունուին 40—50 սանուհիներ,
աղքատները ձրիաբար, խակ ունեւորներն իրենց կա-
րողութեան համեմատ տարեթոշակ մը պիտի վճարեն :

Վարպետուհիները ժամանակին Հէրէքէի կայս-
թորժարանին մէջ պաշտօնովարած և իրենց ձեռքով
բանուած և զորդ մը նուիրած էին յոտս կայս, Դահոյից
շքադրամի արժանացած :

Իգական արհեստանոց-վարժարանի պաշտօնական
բացումը տեղի ունեցեր է Մարտ 2ին : Հանդէսին նա-
խագահեր է զինւորական հրամանատար վաշան վար-
ժարանի շէնքը զարդարուած էր զրոէն 0սմ. զրօ-
շակներով և ներսէն զանազան զորդերով : Տեղիսահնե-
րը նոյնպէս ծածկուած էին զրօշներով : Ներկայ էին
պետական պաշտօնատարներ և Հայոց Առաջնորդը : Նը-
ւադախումբը կը հնկեցնէր գեղեցիկ կտորներ : Մե-
տաքսեայ գորգի մը՝ շահը վարժարանին յատկացուելու
պայմանաւ, վիճակահանութեան զրուեցաւ հանդէսի
ատեն :

Հանդէսն սկսաւ բարեմաղթութեամբ մը զոր արտասանեց յոտնկայս միւֆթի էֆէնտին վեհ . Սուլթանին համար , յետոյ թիւրք սանուհի մը ճառ մը կարդաց , որմէ անմիջապէս վերջ հայոց Առաջնորդը գրաւոր բանախօսութիւն մը ըրաւ , ներկայք յոտնկայս ունկնդրեցին և «ամէնաներով ձայնակցեցան բարեմաղթութեանց : Անկէ վերջ 12 թուրք և հայ համաղղեստ հազած աղջիկներ իրենց վարպետուհիներուն հետ մէկտեղ ներս մտան և թեղկեահներու զլուխը բաժնուելով կէս ժամու չափ սկսան զործել զորդեր :

Ներկայ էին նաև Ասորւոց , բողոքականաց և Կաթոլիկներու ազգապետները :

Մինչև հիմա հայ սանուհիներէն 38 ի չափ արձանագրուեր են , որք զորդագործութեան հետ կ'ուսանին ասեղնագործութիւն և տաճկերէն լեզու :

1901 Մարտ 23

Բաղէշի առաջնորդ Եղիշէ Ծ . Վարդ . տեղեկութիւն կը հազորդէր Յովհաննէս Ֆրանկիւլեանի և իր կնոջ նկատմամբ , որ աղերսագրով մը իր ամուսնական խնդրոյն համար կարգադրութիւն խնդրած էր Ս . հայրապետէն . Փողովն հարկ դատեց որ նոյն առաջնորդարանէն եկած տեղեկագիրը՝ յղէ Ս . Հայրապետին , իրաց վիճակին վրայ գաղափար մը տալու համար :

1901 Մայիս 2

Դազախէն քահանայք և վիճակայինք հեռազիր մը ուղղելով ի Պատրիարքարան , կը խնդրեն որ Աղթամարայ Կաթ . փոխանորդ Սահակ Վարդ . ի եպիսկոպոսացման վկայագիր յանձնուի , ինչպէս կը պահանջեն կրսեն . Աղթամարայ վանուց կարեւորութիւնն ու աթոռին արժանապատւութիւնը : Կը լսենք նաև թէ

Ա. Պատրիարքը մտադիր է Խառն Փողովոյ առաջարկելու, որպէս զի Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վարդապետի համար ալ որոշում մը տրուի եղիսկոպոսաւ առաջնորդանն ընդունելու : Առաջնորդը շատ գմուտրին պարագայից մէջ յաջողած է կառավարել ոչ միայն այս վիճակը այլ և յարակից վիճակներու յարաբերական դորձերն ար կարգագրել, որք գտնուելով Բաղէշի կուսակալութեան ներքեւ, կարժէ որ այսպիսի մեծ կեղրոնիք մը մէջ գտնուող եկեղեցականն ոչ միայն մեծ արժանիք և վարչական կարողութիւն ունենայ, այլ և եկեղեցական բարձր գիրք մ'ալ :

1901 Մայիս 30

Բաղէշի Առաջնորդ Զիլինկիրեան Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Պատրիարքարքարանէ սուացած իր եռամսնայ արձակուրդը վայելելու համար կը պատրաստուի վան մեկնիլ, ուսակից ալ 15—20 օրէն պիտի երթայ երուսաղէմ, Բաղէշի Կրօն. Փողովը ընդարձակ նամակ մը զրելով Ա. Պատրիարք հօր կը խնդրէ որ Զիլինկիրեան հօր մեկնումը գէթ մէկ տարուան համար յետաձդուի պահնողի, կրսեն Բաղէշացիք, Տ. Զիլինկիրեան հօր ճամբորդութեան համար տեսուծ պատրաստութիւնը հնորի հն վերատին Բաղէշ գառնալու հաւանականութիւնը ներշնչելէ: Գոււառ. Կրօն. Փողովն յիշելէ ետքն Առաջնորդ հօր 4 տարուան բարւոք և օգտակար պաշտօնավարութիւնը, որուն միջոցին ամէն տեսակ տեղական գործեր հիանալի ճարտարութեամբ կարգադրելով յաջողած է թէ՛ տեղոյն ժողովրդեան և թէ կառավարութեան վտահութեան արժանանալ: Եը յայտնէ թէ Մուսուլի Տօմինիքեան Բէրերը պատրաստուած են Բաղէշ գալու: Տեղական, յարաբերական-վարչական գործոց բարւոք ընթացքին և Տօմինիքեանց զէմ արգելիչ թումբ մը ըլլալու համար անհրաժեշտ կը համարի Տ. Եղիշէ Ծ. Վրդ. ի ներկայութիւնը:

1901 Յունիս 1

Բաղէշի Առաջնորդ Յ. Եղիշէ Ծ. Վ. ին եպիսկոպոսաւ զան վկայական տրուեցաւ, իհչպէս արդէն հրամայած է Ա. Հայրապետը :

1901 Յունիս 6

Որոշուեցաւ Բաղէշի Առաջնորդ Յ. Եղիշէ Ծ. Վ. րդ. ի եպիսկոպոսական վկայական յանձնել : Ա. Պատրիարքի առաջարկութեան վրայ, որուն մասնաւորապէս ժողովին կրօնական անդամները համակերպութիւն յայտնեցին Եղիշէ Վ. ին արժանաւոր եկեղեցական մը ըլլալը նոյն իսկ Ե. Ա. Օծութիւն Ա. Հայրապետին կողմէ ալ հաստատուած ըլլալով :

1901 Յունիս 7

Բաղէշէն Պատրիարքարան հասած տեղեկութիւններէ կիմանանք թէ տեղոյն կոսակալին վերջերս Մուշ մեկնելուն առթիւ, առաջնորդ Յ. Եղիշէ Ծ. Վ. րդ. ևս բարձրաստիճան նպաչտոնեաներու հետ ուղեկից գողեր է մինչև Բարչէն զիւղը, որ Բաղէշէն մէկ ժամ հեռաւորութիւն ունի, կուսակարգն հոն քիչ մը հանդիսաւ առնելէ վերջ մեկներ է իր հետեւորդներով, ամէնուն ողջերթի մաղթանքները լսելէ յետոյ: Ի բացակայութեան կուսակալին Սալիհ փաշա Կուսակալի փոխանորդ կարգուեր է :

1901 Յունիս 8

Բաղէշու առաջնորդ Յ. Եղիշէ Ծ. Վ. րդ., Զիլինկիրեանի եպիսկոպոսացման համար դրուեցաւ Երուսաղէմի Ա. Պատրիարք հօր, որպէսզի իր օրհնութիւնը շնորհէ :

1901 Յունիս 12

Բաղէշի առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Զիլինկիրս
եան կը յայտնէ թէ իր բացակայութեան միջոցին Ծա-
հինեան Պետրոս Վ.Ն Առաջնորդական փոխանորդ կար-
գած է : Ժողովը ընդունեց այս կարգադրութիւնը :

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. հեռագրով
ծանուցած էր թէ իրեն տրուած արտօնութեան համա-
ձայն Պօլիս գալ պատրաստուած է , և կը խնդրէ
միայնգամայն որ ընդունուի իր հրաժարականը Բա-
ղէշի առաջնորդութենէն : Ժողովը բացարձակապէս ան-
ընդունելի գատեց Տ. Եղիշէ Ծ. Վրդ. ի հրաժարակա-
նը , և որոշեց հեռագրել իրեն որ Առաջնորդական պաշ-
տօնն իր վրայ պահելով փոխանորդ մը կարգէ և Պօ-
լիս գայ իր արձակուրդն անցնելու :

1901 Յուլ. 5

Բաղէշի առաջնորդ Զիլինկիրս
ցեր է Աղթամարաց Ստորին Կարկասի տասն զիւղե-
րու կարօտ աղքայիններու համար Պատրիարքարանէ
դրկուած 40 սակին բաշխելու :

Բաղէշի առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Զիլինկիրս
եան ուղղակի մայրաքաղաքս կուդայ արձակուրդով :
1901 Յուլ. 7

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. առ Ս.
Պատրիարք հայրն ուղղած հեռագրով չնորհակալութիւն
կը յայտնէ իր եսլիսկոպոսացման համար տրուած
ու-
րոշման առթիւ , բայց կը ծանուցանէ թէ ստիպուած
է վերջնականապէս հրաժարիլ Բաղէշի Առաջնորդու-
թենէն , ուստի չի կրնար եպիսկոպոս ըլլալ վիճակի մը
ուր պաշտօն վարելու միտք չունի :

1901 Յուլ. 20

Երուսաղէմի Տ. Յարտթիւն Ա. Պատրիարք հայրը
անջնորդեր է Ազգ. Պատրիարքարանի մօտ, որպէս զի
արտօնութիւն տրուի Բաղէշի Առաջն. Տեղապահ Տ.
Եղիշէ Մ. Վ., Զիլինկիրեւնի գառնալու համար յերու-
սաղէմ, որուն միարանն է :

1901 Յուլիս 24

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Մ. Վ., Զիլինկիր-
ևն գրով մը կը ծանուցանէր թէ՝ բնիկ Մշեցի տի-
րացու Համբարձում Տ. Արքիսեան անուն ընծայա-
ցուին որ Պատրիարքարանի որոշմամբ դրկուած էր
Դառց անապատի վահանացը Տ. Յովսէփ Եպիսկոպոսի
ի ձեռնազրութիւն, զանազան պատճառներով ձեռնազ-
րութիւնը ցարգ յապազած է: Աւստի կը խնդրէր որ
անոր ձեռնազրութիւնը փութով կատարելու մասին
հարկ եղած հրամանը զրկուի Յովսէփ Եպս.ի: Ժողովն
որոշեց յանձնարարել Տ. Յովսէփ Եպիսկոպոսի կատա-
րել յիշեալ ձեռնազրութիւնն և ուղարկել զինքը իր
որոշեալ տեղը:

Տ. Եղիշէ Մ. Վրդ. հայ եկեղեցին ընդունիլ փա-
փաքող ասորիներու մասին հրահանդ խնդրած ըզլալով
ժողովն որոշեց աւելի մանրամասն տեղեկութիւններ
ուղել:

1901 Օգոստ. 1

Բաղէշի առաջնորդարանէն Պատրիարքարան հա-
սած գրութիւն մը կը ծանուցանէ թէ 40—50 ասորի
բնտանիքներ առաջնորդարան դիմած և հայ եկեղեցին
ընդունուելու փափաք յայտնած են, որու մասին
հարկ եղած օրինական ձեակերպութեանց կատարման
համար տեղական իշխանութեան ալ գիմում եղեք է:

Պատրիարքարանը նկատելով որ Բաղէջի առաջնորդ Տ. Եղիշէ Ծ.Վ. Զիլինկիրեան իմօտոյ մայրաքաղաքս կը հասնի, յարմար դատած է այս մասին յիշեալ Վարդապետէն բերանացի տեղեկութիւններ ըստանալէ յետոյ հարկ եղած որոշումը տալ:

1901 Օգոստ. 2

Բաղէջի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ. Պրդ. մեկնելէ առաջ ուզեր է նահանգին Վսեմ. Կուսակալին ներկայանալ, ժողովուրդեան համար ընդհանրապէս և իր անձին համար մասնաւորապէս, Ն. Վսեմութեան ցոյց տուած համակրութեան նկատմամբ չնորհակալութիւն յայտնելու, ասկայն ըստ որում Վսեմ. Կուսակալը Մուշ կը գտնուէր, երախտադիտութեան զիր մը զրկեր է ի Մուշ Ն. Վսեմութեան յանձնուելու համար և սոյն պատասխանը առաւ:

1901 Օգոստ. 4

Նամակ Գիթիսի վալիէն .—

Հիւրմէթլու էֆէնտի

Թէէյիտը մէխալիաը հավի օլան շուգգայի պէհի-
յէլէրի ալընտը. կէսոթէրիլէն էսէրը վէֆա պատիի
մահզուզիյէթ օլտու. Խաթըրը վէֆաքեարիլէրինի իս-
թիֆարէն թէրքիմը ճէվապնամէյի մուհիպպիյէ իսլ-
թիտար օլունտու:

18 Թշրինի էվլէլ 318

Գիթիս վալիսի
ՀԱՍՏԱՆ ՀԻՒՄՆԻ

Իր հրաժարականը քուէարկութեամբ անոր յառ
ջորդ պիտի ընտրէ Տ. Եղիշէ Ծ.Վ. Զիլինկիրեանը Բա-
ղէջի Առաջնորդը, որ բոլորովին կը հրաժարի, և
վանք կը դառնայ, որ շատ պէտք ունի իրեն:

1901 Օգոստ. 8

Ս. Վ. ՍԱՄՈՒԼԵԼԵԱՆ

Երուսաղէմ

Կը լսենք թէ Վանայ Առաջնորդական տեղապահ Տ. Սուհ սկ Վրդ. Ամասիոյ առաջնորդ Տ. Արիստակէս Վ. Վանքեան և Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վրդ. Զիլինկիրեան ըստ սովորութեան արտօնուեր են Ռուս կառավարութեան կողմէ Էջմիածին երթալու եպիսկոպոս ձեռնադրուելու համար :

— Պիթիսէն Ա. Պատրիարք հօր հասած հեռագիր մը կը հաստատէ 50 տուն ասորիներու հայ եկեղեցին ընդունած ըլլալը :

— Պատրիարքարանէն Բաղէշի Առաջնորդարանը զրկուած պաշտօնագիր մը կը յայտնէ Ա. Հայրապետին այն հրամանը, որով Խուլգիք գիւղացի Յովհաննէս Թրանկիւլեանի և իր կնողը Սոֆիայի ամուսնութիւնը յուծուած է Եւս թէ Սոփիա զրկուած է եկեղեցւոյ ամէն հազորդակցութենէ ցորչափ շարունակէ ապրի իր հոմանիին հետ, որ միայնգամայն զրկուած է եկեղեցական ամէն յարաբերութենէ :

— Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ. Վ. Զիլինկիրեան երէկ հասաւ մայրաքաղաքս և ուղղակի Երուսաղէմատուն գնաց : Տ. Եղիշէ Ծ. Վ. Ազգ. Պատրիարքարան ալ երթալով, Ա. Պատրիարք հօր ներկայացաւ և վիճակին թեմական գործերուն մասին տեղեկութիւններ տուաւ Ն. Սրբազնութեան :

— Ավերջերս Խեղանի և իր նորահաստատ որբանոցի մասին հետեւեալ տեղեկութիւնները առած եմ Անցեալ մայիսի մէջ սաստիկ կարկուտ մը տեղալով պլիսաւոր հայ գիւղերէն Խարխոցի, Խակեւի, Մանթօյենցի, Մահմբենցի, Պուշենցի, Հինդ կտոր գիւղերու տունկերը, բոյսերը և բոլոր ցանքերը վճացուցած է, որով այն արգէն նիւթական անձուկ վիճակի մը մէջ

գտնուող ժողովրդեան տագնապներն ալ վերջին ծայր
հասուցած, և այս պատճառաւ իրենց հողերն ու երկու
րագործական գործողութիւնները թողլով հետզհետէ
ցրուելու վրայ են իրենց օրապահիկը ճարելու յոյսով։
Թէպես Տեղապահ Արտէն Վարդապետ և Բաղէշի Առաջ-
նորդ Տ. Եղիշէ Ծ.Վ. ողի իրոխ կաշխատին այս աղէտ-
ները գարմանելու, բայց անկարող են, ուստի այս
արկածեալ աղքատները բարերարաց դթութեան կը
յանձնենք։ Տեղւոյն որբանոցը բացուած ըլլալով հոն
հաւաքուած են որբեր, բերուելով Խիզանին շուրջ ե-
ղած փոքրիկ գաւառակներէ այսինքն սպայկերուէ,
Մամրատանքէ, Պոհթանէ, Շերուանէ, Երանէ, Նզարէ
Կարկառէ, Կիտանէ և Շէնիխոնձորէ, որք հոն կու-
սանին մայրենի լեզու, կրօնք, թուաբանութիւն,
գիր, երգեցողութիւն (եկեղեցական) ելու։ Տեղւոյն
որբանոցի ուսուցիչ կարգուած է Խակեւի վարժապետ
Պ. Սարգիս Երեցեան, որ այսպիսի որբանոցի մը ամէն
յարմարութիւն և պաշարն ունի։ Խակեւ գիւղի գպրոցն
ալ յանձնուած է ուրիշ վարժապետի մը, որ նոյնպէս
կարող է իր գործին։ Որբերու թիւը 30 է այժմ։ Հո-
գարարձութիւնը նկատելով Ս. Խաչ վանքի արդինել
կացութիւնը մտադիր չէ այս թիւն աւելցնել առ այժմ
որ ձեռնարկած է նաև նոր շինութեան երկյարկանի-
և օգաւէտ Որբանոցի մը, որ պիտի լրանոյայ յառաջիւ-
կայ Հոկտեմբերին։ Թէպես այս կերպով Որբանոցի
պիտածէին մէջ զգալի բաց մը պիտի ունենայ, եթէ
օգնութեան հնասնին բարերարող ձեռները։ Յունիսի
վերջերն հոն այցելած է Զիլինկիրեան Եղիշէ Ծ. Վրդ.
իր օրհնութիւնն ու քաջակերութիւնն հաղորդելով որ-
բերուն և հոգաբարձութեան։ Թէև նոյն Ս. Խաչ վա-
նուց Վանահոր Պետրոս Վրդ.ի մասին լաւ տեղեկու-
թիւններ լսած չէինք առաջ իր բնաւորութեան

և պաշտօնավարութեան մասին , բայց վերջերս անոնց հակառակն հաստատելով իրազեկները կը գովեն , զինք վերջին նպաստաւոր տեղեկութիւնն Աղթամարէն կուդայ :

— «Ակրջին կարգագրութեանց համեմատ Կարմըրւորի որբանոցի որբերը 20ի իջան , ուսուցիչն ալ փոխուեցաւ , որբերէն ոմանք որբանոցի ծախքով արհեստի զրուած են քաղաքի մէջ և ոմանք իր անյարմար դուրս հանուած են :

1901 Օգոստոս 15

Բաղէշի Առաջնորդ Տ. Եղիշէ Ծ.Վ. Զիլինկիրեան ,
որուն կ. Պոլիս հասնիլը ծանուցինք , քաջողջ վիճակի մէջ է , և շատ լաւ ճամբորգութիւն մը ըրած է , ամէնուրեք սիրալիր ընդունելութիւն գտնելով ազգայիններէ և հոգեւոր պաշտօնէութիւններէ : Բաղէշի և Մշոյ մէջ նիւթական կարօտութեան վիճակը բաւական զգալի դտած է , բայց տնտեսական համեմատապէս աւելի նպաստաւոր պայմաններ կան Կարինէն ասդին , ինչպէս նաև բերքերը գոհացուցիչ վիճակի մէջ կը զըտնուի : Ազգ . Պատրիարքարանի հոգածութեան կարօտ բաւական կարեւոր թեմական ու վանական զործեր կը դանուին Մուշի և Բաղէշի մէջ և ինք վերջնական հրաժարական հեռագրած է թէ՛ կ. Պոլսոյ Պատրիարքին և թէ՛ երուսաղէմի Պատրիարքին , և ծանուցած է թէ երբեք չի կրնար Բաղէշի վրայ եպիսկոպոս ձեռնադրուիլ : — Սխալ է այն լուրը , թէ Բաղէշի ազգային վարչութեան հետ ու է անհամաձայնութիւն ունեցած ըլլայ :

Բացի ծանօթ շահախնդիր և քննադատելի վարքի տէր մէկէ մը . որուն վրայ ազգային լրագրութիւնը շատ բաններ հրատարակած է արդէն , բոլոր Բաղէշեցիք սիրած նն Եղիշէ Ծ.Վ. ը , որ արդարեւ իր գոհունակու-

թեամբ , գործունէութեամբ , յարաբերական յոյժ բարձոք կացութեամբ և կարօտեաներու օգնելու վութաջանութեամբ իր թեմականներուն լիակատաբ համակրութեան արժանի եղած է , և միշտ վայելած է տեղային պետական իշխանութեանց վստահութիւնը :

Արդարեւ , այսպիսի Առաջնորդի մը անդարձ մեկնումը զգալի կուրուսա մըն է Բաղէցիներու համար :

Բայց միւս կողմէ կը լսենք թէ Երուսաղէմի վանքին մէջ իրեն համար կարեւոր պաշտօն մը վերապահուած է , և Եղիշէ Վրդ . աւելի կը սիրէ իրեւ պարզ վարդապետ Երուսաղէմ զառնալ քան եպիսկոպոսութիւն մը խելու համար Բաղէցի առաջնորդութիւնը շարունակելու խարուսիկ գերը կատարել : Բաղէցը լըքանելուն համար չենք զովեր զի՞նք , բայց իր ընթացքին անկեղծութիւնն օրինակելի կը զտնենք :

ԺԱՄԱՆԱԿ 1908

ԴԱԻԱՀԱՆՆԵՐԻ ԶԵՒԾ ՓՈԽՈՒԿԱԾ

Սահմանադրութիւնը հրատարակուելէն ի վեր արտասահմանի թերթերու մէջ շարք մը մարդոց հետ մեր մասին ալ կարգ մը զրապարտութիւններ եղած են զորայանուն ճշմարտութեան կը հերքեմ :

Ա . — «Ճանգակ» օրաթերթի Օգոստ . 24ի Կիրակի օրուան 41րդ թւոյն մէջ Ա . «Գժգոհներ» վերնագրով յօդուածին մէջ ամբաստանած է զիւ իրեւ ստորագրով տին բոլոր հեռադիրներուն զորս կառավարութիւնը պէտք կունենար Պօլիս զրկելու և հերքելու տեղի ունեցող դէպքերն ու արիւնահեղութիւնները :

Արդիօք Ա .ը ուսկից հասկցած է կառավարութեան այդ դադանիքը եթէ ինքը չէ զտնուած այդ գործերու

մէջ, մեծ ծառայութիւն որ մատուցած կը լինէր Բաղչէի հայութեան որ փոխանակ տութի մէջ բանդագուշելու այդ հերքմնադիրերին միոյն իմաստը բացատրէր, հանդերձ թուականով և ստորագրութիւններով, և այն ատեն ամբողջ ազգը թղթընէր ոտորագրողաց անուններու երեսն իմար:

Բ.— «Գործա օրաթերթի Սեպտ. 19 Ուրբաթ օրուան թւոյն մէջ հակասահմանագրականները «Պիթլիսում» վերնագրով Անցորդը կամրաստանէ զիս իրրեւ հակասահմանագրական, որովհետեւ երբ Բաղչէի հայերը Օգոստ. 21ին ջարդէ վախնալով Հինգշաբթի կէսօրէն սկսեալ խանութիւնին փակած և Շաբաթ օր Առաջնորդարան հաւաքուելով Պատրիարքարան բողոքել ուզած են, ես թուրք պաշտօնէից հաճոյանալու համար ժողովուրդը խարած եմ եզեր:

Ի՞նչ ըսելով խարած եմ ժողովուրդը, ինչպէս կը լինի որ ըստ «Անցորդ»ին ինձի պէս «հակասահմանագրական» մը սահմանագրութենէն յիտոյ ալ իր ձայնը լսեցնել կուտայ ամբողջ քաղաքի ո՞ւ ժողովրդեան, երբ հակասահմանագրականը կ'արգիլէր ինքն իրրեազգասէր թող իւր ձայնը բարձրացներ հակասահմանագրականաց զէմ, և կամ եթէ կը քաշուէր հրապարակաւ ձայնը բարձրացնելէ՝ թող ժողովրդեան մի քանիներուն հասկցներ և չի թողուր ոք ժողովուրդը իր իրաւունքներէն զրկուած մնայ, մինչզեռ ևս իրրենոյն օրուան առաջնորդարանի վարչութեան անդամ Տափավանքցի Գրիգոր Մովսէսեանի Միւլթէղիմներու կողմէ սպահնութիւնը նոյն օր Օգոստոս 23 ին հեռագրեցինք Պատրիարքարան և գիւղացիներու կողմէ հեռագրեց խմբագրել տալով Առաջնորդարանի մէջ Ազգի դրամով քաշել տուինք պատրիարքարան, Ներքին Դործոց Նախարարութեան և Բ. Դուռը, անկէ ի զատ

որքան ջանացինք և համոզեցինք որ սպանեալի բնակերները ճշմարտութիւնը յայտնեն՝ սակայն ցարդ ծածկուած կը մնայ, զի վախցան յայտնելէ, թէ մի գուցէ իրենք ալ ընկերին բազդակից բլլան ապագային :

Գ. — յԵԿԻԱՊՏՈՍ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ «ԱՐՅԱԼՈՅԱ» ԹԵՐԵթի ԶՈՐԵՔՉԱՐԹՈՒԱՆ 8 | 2 | Հոկտ.ի 514—41 թւոյն մէջ «Բաղէշի արհաւիրքներէն անոնք կուլան, ուրիշներ կը խնդան» վերնագրով «ՃԱՐԱԳԻՐ Պիթլիացին» կ'ամբաստանէ զիս իրբե վասակ պատճառ ևզած յեղափոխականներու ոչնչացման, մինչզեռ ակնարկուած և դաւաճանութեամբ Սասունի մէջ նահատակուած ՍԵՐՈՎԲ—Աղրիւր և ընկերները օրերով տանս մէջ պահած եմ, և յաճախ նիւթապէս ալ օգնած եմ:

ՍԵՐՈՎԲ—Աղրիւրի և իր ընկերց տանս մէջ պահուիլը ծանօթ դաւաճաններէն կառավարութեան լուր տրուած էր և այն ատենի զինուորական ֆէրիդ Ալի փաշան օրուան առաջնորդ Եղիշէ Շ. Վրդ. Զիլինկիրեանի ներկայութեան ըստ ինծի Քաղաքապետարանին մէջ «Յակոր՝ զուն ալ Սերովի փաշան տունդ կը պահես եղեր» : Առաջնորդը հերքեց և այդ կերպով իւընդիրը փակուեցաւ :

Երբ ես Բաղէշի արուարձաններէն կամախ զիւղի մէջ 30 տարի առաջ ունեցածս 10 կտոր արօտավայրերէն ի զատ որևէ գիւղացիի մը հետ առեւտուր մը, զործ մը չունենամ, կեանքիս մէջ գիւղացիէ մը տոկոս առած չը լինիմ (զի ինչպէս ըսի զործ չունիմ) և ուեէ ասիթով յարաբերութիւն չունենալուս զանոնք չը ճանչցած անձնականապէս՝ ի՞նչ կերպով թուրք աղաներուն միանալով կրնամ յիշեալ աղանդրուն իւրացնել տալ գիւղական կտլուածները :

Առեւտուրս և շահս կայացած է առեւտրական շըրջանի մէջ մտնելէս մինչեւ հիմա ընդհանրապէս կազ և

շաքար և Այնթաղի մանուսոյ սպառումով։ Ուրեմն
ըստ Տարագրին սահմանադրութիւր հակառակ է զաճա-
ռականական շահերուն։ այս ի՞նչ հակառութիւն, սահ-
մանադրութեամբ պիտի վերնայ ճանապարհներուն վը-
րայ սպասող զողերու աւարը, որուն ամէն տարի գր-
րեթէ բաժին տուած ենք. պիտի վերնայ ապառիկի
կորստեան վտանգը, ընդհանուր և մասնաւոր կոտո-
րոծներու հետեանքով եղած աւարառութիւնք. պիտի
դիւրանան փոխադրութեան միջոցները, պիտի չէննայ
ժողովուրդը, պիտի բազմապատկի սպառումը և հետե-
ռարար բազմապատկուին շահերս, ասէն վայրկեան
ցամքելու վտանգին ենթակայ եղող պղտոր ջուրերու
մէջ կրնայ ապրիլ ձուկը, թէ վճիռ զետերու յորդա-
ռատ ջուրերու մէջ։

1895 ին Միւֆէթիյի պաշտօն առած չեմ, Մազ-
պաթա ստորագրած չեմ, եթէ Տարագիր հաստատէ
կեանքիս մէջ կաշառք առնելս՝ զրկանք ընելս՝ անհա-
տի եկեղեցիի կամ վանքի և նոյն իսկ առետուրիս
մէջ խօրդախ լինելո՛ կընդունեմ իւր ամբողջ ամբառ-
տանումներն իրեւ ճշմարտութիւն։ Յաճախ կառա-
վարութեան մէջ պաշտօն վարած եմ բայց բնաւ պատ-
ուանշան շառնելէս ի զատ 1895 ին Թահսին վաշայի
կողմէն բանտարկուեցայ իրեւ Սասնոյ յեղափոխու-
թեան մասնակից, վկայ է Մշոյ Առաջնորդ Տէր Ներ-
սէս Ծ. Վ.րդ. Խարախանեան նա ևս մեզի բանտակից
էր։ Բայց ոեէ մասնակցութիւն ունեցած յլինելս կը
խոստովանիմ, և 1905 ին վերաքննիչ Ատենի մէջ հայ
ընկերիս հետ Զրնոր գիւղացի Մինաս անուն յեղափո-
խական երիտասարդը անպարտ արձակելու համար
պաշտօնանկ եղայ։

Սոյն երեք յօգուածներու հեղինակը միւնոյն անձ-
նաւորութիւնն է, որ կամ ինքը զբած կամ ուրիշնե-

ՐԸ թելադրած է զրելու :

Եթէ իր ըսածները ճշմարտութիւններ են, զի՞ւա-
կը վար առնելով հրապարակ թող ելնէ, խօսինք իր
հետակայն ընթերցողք, վստահ եղէք որ այդ մարդը
իւր զիմակը վար չպիտի կրնայ առնել, որովհետև զի-
մակի ներքեւէն զուրս պիտի գայ անբարոյական, յեղ-
յիղուկ, անխիղճ աննկարազիր մէկը, որ արտասահմա-
նի թերթերու մէջ կը զրէ ճիշտ 'ի հարկին ծածկուած
մնալու նպաստակաւ :

Բանակալութեան ժամանակ պատուաւոր անհատի
մը զէմ հակակրութիւն ունեցող անխիղճներ՝ լրտեսու-
թեամբ վրէժիւնդիր կը լինէին, այժմ ատոնք իրենց
զերերը փոխած են, փոխանակ կառավարական լրտե-
սութեան կեղծ անուններու տակ ազգասիրութեան
քօղին ներքեւ պատուանած պատուաւոր մարդեր կ ամ-
րաստանեն իրբեւ ազդադաւ. ժամանակն և պարագա-
ներ 'ի նկատ առնելով վերջինը առաջինէն աւելի զա-
զիր չէ :

Այս տեսակ կեղտոտ բարքերուն հրապարակ չը
տալու համար պարտք կը զնեմ «Զանդակ»ի «Դործի»
և «Արշալոյա»ի խմբագիրներուն վրայ որ այդ կեղծ
անուններէ չը խաբուին, ու այդ ստորագրութեանց
խական անունները ցոյց տան :

Ազգային շրջանակի մէջ, Հայ Յեղափոխականաց
Գօնթրոլին ներքեւ անոր հետ դատաստանի ենթարկ-
ուինք, ես իս մասին զբաւ կը զնեմ 50 լիրայ եթէ
կարենայ սոյն զբարտութիւններէն մին հաստատել,
իսկ նա մէկ չորրորդ մասը միայն :

ՅԱԿՈԲ ՔԷՆՏԻՐԵԱՆ

Բազէ 4 Նոյ. 1908

Մանղումէի էֆքեար 1908 Նոյեմբ. 4. 17

ՏՐԴԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԱԼԵԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԴԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ

«Զի եթէ լոելով լսեսցես ՚ի ժամանակիս
յայսմիկ՝ այլուստ լինի օգնականութիւն
եւ փրկութիւն Հրեից (Հայոց), այլ դու և
տուն հօր քո կորնչի»:

ԵԱԹԵԲ 4. 14

Տրդաստ Խոլիսկոպոս Պայեանին յառաջ բերած
պաշտպանողական պատասխանը Մանղումէ իի մէջ՝ ինք-
նին թէե ատրամ ու խոճալի, բայց միենայն ժամա-
նակ աղնիւ զգացում մըն ալ կը խտացնէ իր մէջ, յր-
ուելան խոստովանելով իր պարտականութեանց թէ-
րացումներն կամ գատապարութեալի կողմերը Կառավա-
րութիւնը իրը քօմքի կամ շիրքէր կասկածելի աշ կը նայէր
ինձ, կ'ըսէ: Ազատութեան նոր շրջանին իրենք գիրենք
որդարացնելու և երեսյթները փրկելու մասին բոյոր
հին բէժիմի յանցապարտներուն պատրաստարան յան-
կերգն է այս, բայց ո՞վ կը հաւատայ:

Ցեղափոխական անմասւորութիւն մը Քահանայ ձեռնադ-
րած ըլլալը, վանքին մէջ արզիլուած երգեր երգուիլը եւ Ազգա-
յին պատմութեան զասնը արտիլիք, կասկածելի ցոյց տուեր
են Սրբազնը, ասոնք այնքան սովորական ու յեղյեղ-
ուած յիշատակութիւններ են որ մէջ բերեյն անդամ
աղայամտութենէ զատ ուրիշ գաղափար չեն ներշնչեր
ուեէ ողջախոհ մէկուն:

Մենք չենք պնդէր թէ Ժիրայրը դուք ձերբակո-
յել տալով, կախել տուիք, բայց քաջ դժանիք թէ
Զեր անպատեն ու քսու ընթացքով քաջայերեցիք զին-
ուորական ատեանի անդամները, և անոնց հետ հաւ-

մախորհուրդ գործելով բոլորովին վտանգեցիք արդէ՛ն
րանտարկուածներուն կացութիւնը Զեր և Զեր համա-
խոհներուն (պասմանը խայիպի) ստորագրութեամբր :
Վստահաբար ըսիք կառավարութեան թէ այլ ևս չարեր
ու Հայ խռովարարներ մնացած չեն : Նոյն խեկ իր ար-
դէկներու կողմէ կրնաւաստոի թէ ժիրայրը կախելու
համար կառավարութիւնը Զեր ձեռքէն թաղրիր մար-
առաւ , ի՞նչ էր այդ թաղրիրին պարունակութիւնը
արդեօք , զուք կըսէք թէ կեզրոնակ սն խառն ժղովոյ ո-
րոշմամբ Կ . Պոլսոյ պատրիարք Աշքեան Սրբազնէն հրաման
կ'ստանամ Եօզդատ երթալու եւ առաջնորդական Ընտրութիւնն
կատարել տալու համար տեղոյն ժողովոյն նախագահելու : Միայ-
չէ՞ ասիկա , ճիշտ այն ատեննն էր որ պատրիարքարա-
նէն հրաման կ'ստանաք Եօզդատ մեկնելու , պահ մը
ընդունինք թէ այդ այդպէս եղած ըլլայ . ապա ու-
րեմն Զեր գրութեան մէջ ինչո՞ւ չէք բացատրեր Զեր
պաշտօնի կիուասմանց արդիւնքը . որո՞նց հետ պիտի
կատարէիք ընտրութեան գործը , քանի որ քաղաքին
բոլոր երեւելիները բանատրկուած էին , բացի՝ Սրբազն-
եան Գերդաստանի անդամներէն , Բանտի՞ մէջ
պիտի կատարէիք առաջնորդական բնուրութիւնը ,
դուք որ՝ Սրբազն հակառակ բանատրկելոց կրկնակի
թախանձանքին չի զիջաննեցաք գէթ մէկ անդամ այ-
ցելել բանտ , և հոգեորապէս մխիթարել այն խելճ տա-
ռապեալներն որ թուով 300 ի չափ էին ողջ են այսօր
և զիայ են գրածներուս :

Ոչ Սրբազն , զուք կառավարութեան հրամանաւ-
եկաք Եօզդատ՝ մի այնպիսի ատեն որ ոչ թէ առաջնոր-
դական ընտրութեան՝ այլ անմեղ ժիրայրը կախաղան
բարձրացման նախագահած եղաք . բոլորովին կոյր
գործիք դառնալով բռնակալ կառավարութեան ձեռքը :
Մէն , չենք սպասեր երբեք :

Կ'ըսէք. «Յր մըն ալ կանուխ լուր ելաւ որ Մօրուր ան-
ուամբ ճանցուած Հայ Յեղափոխական մը կախաղան հանուեր
է»: Ո՞չ, Աստուած իմ, իրոզութիւնները ինչպէս կը
խեղաթիւրուին, նոյն իսկ բարձրաստիճան եկեղեցա-
կանի մը բերնին մէջ: Մութ ժամերուն մէջ դիշերն ի
բուն կառավարութեան հետ համախորհուրդ խորհըր-
դակցողը միթէ չի գիտեր կախաղանի մահուամբ յաւէտ
ողբացնաւ մարտիրոսին մարտիրոսանալը: Սրբազն
Հայր՝ այն դիշեր որ գիտէիք թէ առտուան գէմ Ժի-
րայրը պիտի կախուեր, արդեօք ի՞նչպիսի հանդիսատ
քուն մը քաշեցիք . . . կ'երեւի թէ խիզճերնիդ կեսա-
րիոյ Ս. Կարապետի Ձեր միշտ պարծանքը սեպուած
գլորոցին թանգարանին մէջ դրեր և այնպէս եկեր էք
Եօղղատ: Այս սրտաճմլիկ պաշազան ի սուզ համակեց ամբողջ
քաղաքին Հայ ժողովուրդը, ճիշտ է, քանի որ գիտէիք այս,
ինչո՞ւ մանանեխի մը չափ խղճահարութիւն, ցաւակ-
ցութիւն կամ գէթ սրտի բարախում մը չունեցաք այդ
կախաղանի ստեղծած ցաւառիթ պարագային հանդէպ:
—Հիմա՞ կը հասկնաք այդ պարագային սրտաճմլիկ րլ-
լաւը: Մեծ և փոքր լացինք Ժիրայրին համար և մա-
նաւանդ մենք լացինք, որովհետեւ մեր ամուսիններն
ալ այդ պահուն բանտարկուած ու մահուան դատա-
պարտուած ըլլալով՝ քիչ մնաց այդ սև բազգին պիտի
արժանանային. եթէ Ձեզի պէս համայն աշխարհ քար
սիրտ կտրեր:

«Մօրուքին բուն անունը չէին գիտեր»: Մարտի-
րոս էր, ուրիշ անուամբ Գալուստ, անծանօթ չէր
այն մեծ անձնաւորութիւնը իր Յեղափոխական ըե-
ղուն գործունէութեամբը, այս բոլորը Ձեզի ալ յայտ-
նի էին, բայց յաշս Ձեր Յեղափոխական կեանքն ու
գործունէութիւնը այն ատեն դատապարտելի արարք
մըն էր:

ԱՄՅԱ տիտուր վիճակին հանդէս անկարելի էր անտարքեր մնալը, ուստի Մէմտուն փաշային երթալով զրաւորապէս հազարդեցի բողոքու և երկու կամ երեք օր վերջը մեկնեցայ Եօզզատէնա : Ներուի ինձ համարձակութեամբ ըսելու թէ՝ բացարձակապէս սուտ են ասոնք, հերքելն անդամ աւելորդ է. ի՞նչ էր Զեր զըրաւոր բողոքին պարունակութիւնը, կրնա՞ք խմբագրելու ու տալ մեղի, արդեօք կը կարծէք թէ ձեր թագրիր կամ բողոք տուած ըլլալը չենք կրնար սոսովել Մէմտուն փաշայէն, որ թէև անկեալ բայց ողջ է :

Ժիրայրին կախուելուն ճիշտ հետեւալ օրը առաւ լոտուն մեկնեցաք Եօզզատէն ժամը, երեքին, ոչ թէ երկու կամ երեք օր վերջը : Ի՞նչո՞ւ այս շտապումը, Սրբազն, եթէ գուք առաջնորդական ընտրութեան համար եկած էիք, ի՞նչո՞ւ Ժիրայրին կախուելէն անսմիջապէս ետքը կը մեկնիք ընդ հսկողութեամբ երկու ժանտարմաներու, ի՞նչո՞ւ այդ ժանտարմաները ձեզի ընկեր տրուեցան : Ժիրայրը կախազան հանուելէն ետք ալ գործ չիկար ձեզի . անմիջապէս մեկնելով հասկցնել ուզեցիք թէ մնացած բանտարկեալներն ալ թող իրենց արժանի պատիմը կրեն :

«Անոր (Ժիրայր) մարմինը երր առաջնորդարան բերուեցաւ, ոմանք առարկեցին թէ բողոքական է և յանձնուեցաւ բողոքականներուն : Բայց անոնք ալ չընդունեցինա . ի՞նչպէս ականատես եզողները զրեցին, գուք էիք միակ առար լոզը թէ Ժիրայրը բողոքական է, ձենէ ոչ ոք այսպէս բան մը ըսած էր, խեղճ Ժիրայրին մարմինը չընդունելու համար Զեր ամէնէն ցայտուն փաստն ու առարկութիւնն էր ասիկա, որ պոռացիք հազարապետին երեսին երբ այն ձեզմէ աւելի խողճահար՝ կը ներկայացներ ձեզ թաղուելու համար քրիստոնեայի մը մարմինը, դուք յուղարկեցիք բողու-

քականներուն, անոնք սիրով ընդունեցին նահատակը դէմ ժողովարանէն ներս, դուք եկեղեցիին դուրսի դոնէն ալ ներս չտոփք:

Ի մէջ այլոց յարած էիք թէ ռքանի որ բողոքականները հիւրընկալած էին ողջ եղած ատեն իրարու ձեռքէ խլելով, անոնք կրնան թաղել անոր անշնչացեալ մարմինն ալք: Ուրեմն, ի՞նչ զիտէք թէ ան բողոքական է, հիմա՞ խղճի խայթ կ'ունենաք ըսելու, «թաղումն ալ կատարուեցաւ առանց կրօնական արարողութեան»: Չ՞էիք զիտեր այն ատեն քրիստոնեայ ըլլալը, կուապա՞չտ մըն էր, հերետիկոս կամ անհաւատ մը, եթէ այդպէս ալ եղած ըլլար կառավարութեան կողմանէ ձեզի ներկայացած անշնչացեալ մը կրնայիք հոգին տակ ծածկիլ, «՞ր կողմէն պատասխանատութիւն կամ յանցիմանութիւն պիտի գար ձեր վրայ: Եթէ կարգացիք զիտատեալ Ազրիւր—Սերովք նահատակին ողբերգական և սրամամլիկ թաղման արարողութեան նկարագրութիւնը որ ամէն հայու սըրտէն արիւն և աչքէն պղտոր պղտոր արցունք հոսեցուց արդեօք ի՞նչ ազգեցութիւն գործեց ձեր վրայ, ընթերցողներուս կը թողում զանազանել երկու կղերական գէմքերու հակապատկերը, բովանդակ սրտի յօժարութեամք կրելու (այդ դատապարտութիւնը, ըսելիք չի կայ այս խոստովանութեան: արթնցնող խղճի մը արդար ձայնն է այս, միայն թէ շատ ուշ է:


«Պաշարման վիճակ հրատարակած էին Եօզզատի սանձագին վրայ, շատ մը հայեր բանտարկած էին, տիրող այս վտանգաւոր կացութեան առջև, ամբողջ ժողովուրդը սարսափահար եղած էր:» Երբ Եօզզատ հասնելով տեսաք այս սարսափահար վիճակը իբրև հոգեոր Հայը ինչո՞ւ թերացաք Զեր Սրբազան պարտակա-

նութեանց մէջ, ինչո՞ւ վախցաք Զեր զաւակաց իրաւունքները պաշտպանելու։ Մենք կը խորհինք թէ պարտաճանաչ եկեղեցականի մը համար այդ սե ու սարսափելի օրերուն վճռական ու հոգերանական վայրկեաններուն չափ պատուական ու նութերական ժամանակ մը չէր կրնար զանուիլ, իր ազգին զաւակներուն ազատութեանը նութիրուելու. եթէ նոյն իսկ այդ նութիրագործումը մահուամբ փոխարինուեր։ Հաւատարիմ չըգանուեցաք Զեր վեհ կոչումին, ինչո՞ւ չմրոնեցիք թէ թերես այդ սե ու սարսափելի օրերուն համար կոչուած էիք հոգեոր հովւութեան։ Սըրբազան, գուք Ս. Գրքին այն հրեայ կնոջ չափ ալ գութև կարեկցութիւն, զգացում և ազգասիրութիւն չունեցաք Զեր զժբազդ ազգին զաւակներուն սարսափահար վիճակին ու տառապանքներուն հանդէպ, այն կնոջ որ Եսթեր անուամբ կը յիշատակուի Հին Կտակարանի մէջ, ան իր ազգին ճգնաժամին որոշեց կամ իր զիրքը վտանգել և կամ իր ազգը ազատել, «Եթէ մեռնիմ» թող մեռնիմ ըստ իր պարտականութեան վեհ զգացմամբ, գուք չի կրցաք հետեւիլ այս բարի օրինակին։ Անցան այդ սե ու Սարսափելի օրերը։ Ազատութիւնը հասաւ ուրիշներու միջոցաւ, և այդ Զեր մարմինը չընդունած մարտիրոսներու զոհաբերութեամբ ցայց գուք ծանր պատասխանատուութիւն հրաւիրեցիք Զեր վրայ, ձեր խիղճին, ձեր աչքին և Աստուծոյ առջև։

Սըրբազան, մեր գլուցածներովը կ'ամբաստանենք ձեզ խղճի մտօք։ Քաւլիցի որ կրօնական մը յանիրաւի դատապարտելու ահաւոր պատասխանատուութիւնը ստանձնել յանդգնինք։

Բան մը կ'ըսպասենք ձեղմէ։ Առանց խուսափողական չեշտումներ ունենալու, հաճիք հրապարակաւ





յաստովանիլ ձեր մեղանչու մներն . ձեր կոչման նուիրականութեան առջև ասիկա կ'ըսեմ , որովհետեւ կը տեսնեմ որ Ձեր արարքներուն գատապարտելի կէտերը խոստովանելու թագուն ճիզ մը կայ ձեր գրութեան մէջ , գովելիի է այս զգացումը : Ուրեմն ներեցէք որ հաճելի առաջարկ մը ներկայացնեմ ձեզի : Եթէ զուք բովանդակ սրտի յօժարութեամբ պատրաստակամութիւն ցոյց տաք ձեր իսկ ծախքով Ժիրայրին մասունքներուն վրայ — որ վերջերս թաղուեցաւ եկեղեցւոյ մէջ յաւէրժայիշտառկ Դեղեցիկ տիրիմ մը կանգնել , ու Եօղդատ երթալով զայն նուիրազործել ձեր նախադահութեամբ — յոյս մեծ ունիմ թէ , ձեր այս քրիստոնէավայել խոնարհամտութեամբ և զիջումով՝ ոչ թէ միայն անման Ժիրայրին ոսկերոտիքը պիտի խայտան ու հոգին պիտի ցնծայ , այլ համայն Հայոց և մեր ներողամտութեանը պիտի արժանանաք : Այս էր իմ խոնարհ առաջարկս իրր Եօղդատցի , երբ չի համակերպիք՝ մի զուցէ անել ճամբաներու մէջ իյնաք : Եւ որով կրկին վիրաւորած պիտի ըլլաք մեր սրաերը , որ արդէն խոր խոցուած են մեր Ամուսնոց ըազմամեայրանտային չարշարանքներովը :

Տիկ . Ազնիւ Տօքթ . Տ . Սիհնի

Ժականակ Դեկտ . 19 1908

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Առ Գեր . Տ . Եղիշէ Ծ . Վ . Զիլինկիրեան
Դեր . Հայր ,

«Բիւզանդիոնի» 3665 թւոյն մէջ կարդացի
Ձեր Սերովք — Աղքիւրի մասին հրատարակած յօդուածը .
շատ զգացուեցայ , զուք յիշատակեցիք անոր հերոսական մանուան պարտգաները զգայուն տողերով , և

ինչպէս զուք «նոյն զիշեր անսուաղ և անքուն սնցածած էիք», իսկ ես քանի քանի օրեր այդ անմահ նահատակի հետ մէկտեղ նստած տանս մէջ և մէկտեղ մեր ցաւերը իրարու բացած էինք, իրրեւ երկու բարեկամներ :

Ես շատ զգացուեցայ նոյն տողերէն որ կը զրէիք «Պարզ և ջինջ երկինք մը կար, և զիշերն անլուսին էր. չոզողուն թիւրաւոր աստղեր կը պլայային երկնակամարին վրայ ու անքթիթ վկաներ էին թաղումին սարսուազգեցիկ արարողութեան և տխուր տեսարանին սրուն մահը հազուաղէպ է մարդկային ողբերդական կեանքին մէջ»:

Նոյն բոպէին այս տողերը կարգացած պահուս, մօտակայ սենեակը գացի, ուր անցուցեր էր Ազրիւր Սերովի իր կեանքին մէկ քանի օրերը, ամբողջ անոր յիշատակները մտքիս մէջ արթնցան եւ խորապէս յուղուեցայ:

Սահմանադրութեան եւ ազտառութեան օրերին հասած ենք, այդ տեսակ թանկաղին զոհերու արիւնով մենք տիրացանք տղատութեան :

Բայց ցաւ ի սիրտ կ'ըսեմ որ տեղացի քանի մը անձանց հետ նու և մեր անունն այ յիշուած էր, «Զանդակ» օրաթերթի Օգոստ. 24 ին 11 թւոյ, Բ. բորդ «Թործ» օրաթերթի Սեպտ. 19 Ուրբաթ օրուան, «Արշալոյս» թերթի 8.21 Հոկտ. 513—41 թուոյն իմ զէմը ինչ ինչ զրադարառութիւններ զրած են. ինձի անուանարկած են հակասահմանագրական և նախկին բէժիմի օրով կառավարութեան հետ միացած հայերը կեղեքող :

Հայր Սուրբ դուք մեր քաղաքը գտնուած էք, կը յիշէք մի օր երբ միասին Այտընի երկրաշարժին առթիւ քաղաքապետարանին մէջ նպաստ կը հաւաքէինք.

և նոյն մասնաժողովին երկուքս ալ անդամակցած էինք,
Ֆէրիք Ալի փաշան ինձ գառնալով ըստ քու ներկա-
յութեան :

— Յակո՞ր, Փէտայի Սերովը փաշայը Էվինոէ
ստպրյօրսրն պէն պիլիրիմ:

Եւ խեկապէս Սերոր մեր տուն երբեմն գտնուած և
ես ալ պահած եմ :

Տեղւոյս հանրածանօթ գաւաճան կուսակալին կող-
մէն քանիցս բարեկամական տեսակցութիւն պատր-
ուակ բոնելով Սերոր—Ազրիւրը յրտեսելու եկած էին
մեր տուն, սակայն նախախնամութեան մէկ խաղի
շնորհիւ ազատուեցանք, եթէ ոչ ամէն ինչ կորսըն-
ցուցած էինք :

Զեռքոր խղճիդ վրայ զիր Հայր Ս. զուք ինչպէս որ
Փէրիք Ալի փաշայի առաջ ինձ պաշտպանեցիք, հիմա
կուզեմ որ հրապարակաւ մէջտեղ գաք և ես ձեր օրով
ժողովրդեան ինչ վամութիւնը ըրած եմ կը խնդրեմ հը-
րապարակաւ գուք յայտնէք :

Թող փաստեր խօսին և ցոյց տան թէ ներկայիս
ո՞վ է հակասահմանադրական, բացէն ի բաց հրապա-
րակաւ կը յայտարարեմ, ո՞վ կ'ուզէ ինձ ամբաստանել
թող հրապարակաւ մէջտեղ կայնի և փաստերով խօսի
Ազա թէ ոչ այդ բոլորը ես զրապարտութիւններ կը նը
կատեմ :

Մատչելով ի համբոյր Ս. Աջոյդ
Բազէջ 11 նոյ. 1908 ՅՈՒՂՈԲ ՔԷՆՏԵՐԵԱՆ

ՃԵՐԻՏԵՅԹԻ ՇԱՐԴԻՑԷ

**ԵՐՄԵՆԻԼԵՐԻՆ ՊԻՐ ՆԻՒՄԱՅԻՇԻ
ԹԷՎԷՃՃԻՀՆ ՔՆԱՐԱՆՀԱՐ**

Մէջիսի մէպուսան աղայարընը ինթիխապ էտէն
ձէք օլան Գումգափու վէ ճիվարը մինթէխիպը սոնի-
լերին ինթիխապը տիւն խիթամ ողուլուպ . բէյ զութու-
րարը ալայը իլէ սոգագլարը կէզտիրիլմիշ վէ սոնրա-
էօնտէն ասկէրի մուզիքա վէ արգատան էլլէրինտէ-
պայրաղլար օլան մէքթէպ թալէպէլէրի վէ տահա ար-
գատան իւլէմայար մոլլարար վէ հօճալար վէ պունդարըն-
պէրապէր Տ . Եղիշէ , Տ . Նիկողոս , վէ Տ . Տիրայր Վար-
դապետլէր , վէ Մայր Ակեղեցի քահանալարը վէ տահա
արգատան բէյ զութուսը թիւրքէր վէ էրմէնիլէր էլ-
լէրինտէ թութմը օլտուղլարը հարու կէօթիւրմէքու-
իտիրէր :

Ալայ պու սուրէթլէ Պապը Ալիյէ կիթախկինտէ
Սատրաղամ փաշա հազրէթլէրի օ սրբատա եանընտա
պուլընան ինկիլթէրա վէ իրան ուժիրլէրի իլէ սատա-
րէթ պինէքթաշընա չըքմը վէ օրատս Տ . Եղիշէ Ծ . Վ .
իլէ պիր իմամ վէ մէքթէպը հուզուզ թալիպէսինտէն
Գարեգին Հիքմէթ էֆ . պիրէր նութք իյրատ իթմիշլէր
վէ էնալի եաշասըն Վաթան , եաշասըն իթթիհատ , եա-
շասըն Սատրաղամ հազրէթլէրի իրատ էթմիշլէր տիր :

Ալայ թիճարէթ վէ նաֆիա նէզարէթի էօնիւնտէն
կէշտիկի աըրատս օրատս տախի թէլէճճիւնքեարանէն
նիւմայիշլէր իճր ս ոլունմուշ վէ թիճարէթ վէ նադիւն
նազըրը Գաբրիէլ էֆ . հազրէթլէրի տափրէ էօնիւնէ
յըզըզ ալզըշար Վուգու պուլմը տրր :

Ալայ այնը սուրէթլէ պէլէտիյէ տ ոյիրէսինէ կիտիր

գութրյը թէսլիմ էթմիշ տիր :

«Թանին» կազէթասը տիւնքի մէրասիմտէն պահս էտէրէք տիյօր, «Պունտա գալպիմիզի տահա այի հիսու էրիէ մէշնուն իտէն պիր չեց վար տըր քի օ տա էրմէնի վաթանտաշլարըմրզըն սէվկիլիւ վաթանըմրզա շայանը թագրիր պիր հիսու միւշթէրէքի համիյէթլէ մէրպութ օլտուղլարընը կէօրմէք իտի : Շուսօն զէմանւ լարտա գալպիմիզի միւշթէրիմ իտէն չրլկընճա հարէք թէթէրտէն փէնա նիւմայիշյէրտէն սօնրա թիւրքէրի իշլամ ունսուրլարընա խուսումէթլէ իթհամ իթմէք իսթիյէնլէրէ գարշը էրմէնի վաթանտայարըմրզըն տիւնքի հարէքէթի էն իսքեաթ էտիծի պիր ձէվապ իտի : Վաթան, մէմլէքէթ, միլլէթ մուհապէթի վաթանիյէ նէ տէմէք օլտուղընը պիլմէյէն մէնաֆիի միլլիյէմիզէ թէալլիւք էտէն խուսուսաթտա պիլէ տիւշմէնլէրիմիզտէն տէրտը թէշվիդ վէ թէշճի ալմագտան ութանմայան պօշ գաֆալըլար իպրէթ ալսընլար :

Տախիլիյէ նազրը Հազգը պկյ տիւն Գում Գափուտան կէլէն ալայըն Պապր Ալիյէ զիրուտինտէ հազըր պուլունուագ գարշըլտարգտան սօնրա մադամրնա ավտէթինտէ «Եէնի կազէթա» մուխպիրի իլէ իճրա էյլէտիկի միւշտգաթտա շու սէօղյէրի սէօյլէմիշ տիր : — Ակէօրիւյօրսընըզ ևա էրմէնի վաթանտաշլարըմրզըն շու սիրուրը մէշրուէլէրինէ նասըլ միւմլէթէն անսամիմ իւլ գայա իշթիրագ իտիյօրըզ : Պուս սուրէթլէ կէլէնլէրէ գարշը տայիմա բէք սամիմի բէք գալպի պիր հիւսնր զապուլէ ամատէյիմ մագամրմա տախի կէլմիշ օլսալար էն ալի մէվզրտա եէրյէրի վար տըր, հագլը միւթալէպաթյարընը տախի օսանմատան տինլէրիմ, պու պիր վազիֆէ տիր :

Օնը իյֆա էյլէմէքլէ միւֆթէխիր օլընըր :

Ֆագաթ պու միւթալէպաթ թէհախտ շէքլինի ալըր

մուղայիրը գանուն մուգայիրը ուսուլ վէ էտիս պիր
թարզ ալաճագ օլուրսա օ վագրթ իշտէյիշիր , պէօյլէ
թէհախտաթ վէ միւթալէսաթա թիւֆէնկ տիպճիկի իլէ
մուգապէլէ իտէրիդ :

Պունը Բումլար իչուն սէօյլէմէյօրում . ճիւմլէմիզ
իչուն միւսավի մուամէլէ ինրա օլունրը :

Մէղքիւր կազէթա տիւնքի զէյնէթ հազզընտա
շու աաթըրլարը տախի եազրյօր .—

«Հարպիյէ նէզարէթինէ կիտէն հէյեէթ միյանըն-
տա իրմէնի րուհանիէրինտէն պիր զաթ թարտիրն-
տան բէք բարլաք պիր նութք օգունմուշ վէ մումա-
յիլէյն «իշթէ վաթանը մուգատէսիմիզին թօփրա-
զընը էօփիւյօրում» տէյէրէք սէօղիւնէ խիթամ վէրմէ-
սի իիէ հէման եէրէ էյիլիիպ մուգատէս վաթանը զու-
ճազլամըշ տրր , պու հարէքէթ օրատա պուլընանլարըն
ճիւմլէսինին կէօզլէրինի եաշարթմըշ վէ հէրքէս շու-
միւպարէք թօփրազը պիւթիւն հիսու վէ մուհապպէթ-
լէ էօփմէք հավէսիյլէ եէրէ զափանմըշ տրր , կրմնի
վաթանտաշլարըմըզ պիւթիւն պու հիսսիյաթը այիրէ
իլէ օսմանլըլըգլարընը պիր տահա կէօսթէրտիյէր իշթէ
օսմանլըլըզըն հըսսիյաթը նէնիպէսի պու թարզտա
թէճէլլի իտէր , ուխուվէթ սամիմիյէթ պու կիւնլէր-
պէլլի օլուր , շու մէօհթէրէմ վաթանտաշլարըմըզլա
սէրապէր օնլար կիպի գարտաշլարլա նայիլ օլտու-
զըմըզ իչուն քէնտիմիզիտէ թէպրիք իտէրիդ :



ՄԵՐԼԷԹԸ ԳԻՒՌՈՒՆ ՍԱԼԸ 11 ԹՅՐԻՆԾՈԱՆԻ , ԱՅՆՏ 1324

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ
ՔՈՒԵԱՏՈՒՓԻ ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ
ԱՌԹԻԻ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ
ՅՈՂՈՒԱԾՆԵՐ

ԵՐՄԵՆԻ ԳԱՐՏԱՇԼՍ. ՐԸՄԸՉԸ ՀԱՅԵԱԹԸ
Վ. Ա. Թ. Ա. Ն. Փ. Լ. Բ. Կ. Բ. Ա. Ն. Կ. Լ. Կ. Բ. Ի.

Տիւն Գումզափու վէ ծիվարը ինթիխապաթը Խի-
թաս պույմը օլմասը մինասիպէթիյէ էրմէնի վէ թիւրք
միւնթէսիփը էվվէլլէրինտէն էնալիտէն միւթէշէք-
քիւլ պիր հէյենէթ բէյլէրին պուլընտըղը սանտուքի
էյատէյի ինթիրամտա պուլունտըրդլարը հարտա
սաաթ 9, 5տա Պապը ալիյէ վէ իթթիհատ վէ թէ-
րագզը ճէմիյէթի մէրքէզինէ կէլմիշէր տիր :

Պու հէյենէթ մնանընտա մահալլաթը էյինմէսիյէ
Գումզափու էրմէնի քիլիսէլէրի մէրխասալարը վէ
զութսը շէրիֆ Բաթրիքլիկի Տէրոաատէթ վէքիլի եղի-
շէ Զիլինկիրեան էֆ. պուլունմաքաա իտի. հէյենթին
էօնիւնտէ հարաղիյէ նէղարէթինտէն կէօնտէրիլէն պիր
պանտօ միւզիքա իլէ պիր մըզտար բիյատէ վէ սուվարի
ասաքիրի կիթմէքտէ, էրմէնի մէքթէոլ թալէպէսի
թարաֆընտան հիւրրիյէթ վաթան մարշարը թէ-
րէննիւմ իտիլմէքտէ իտի :

Ինթիխապ սանտըգլարը պէյազ զըրմըզր թիւլէր,
դօրտիլալար վէ չիչէքիէր իլէ թէզիին իտիլմիշ պաշ
իւսթիւնտէ թաշընմաքտա պուլունմըշ իտի :

Հէյեթ Պապը Ալիյէ կէլտիկինտէ Սատրազամ փա-
շա տախիլիյէ նազըըը Սատարաթ միւսթէշարը վէ օ

սրբատա Պապը Ալիտէ պուլիքնան Խնկիթէրա վէ Խրան սէֆիրլէրի պինէքթաշընա չբգմըլար, վէ Խալիթ թարաֆրնատան չլտութիւն արդբցանմըլար արը :

Պու էսնատէ մուղիքա վէ Թալիպէ թարաֆընտան վաթան մարշը թէքրար իտիլտիքտէն սօնրա Եղիշէ Զիւյինկիրեան էֆ. պիր նութք իրատ էլլէմիշ. պատէնու զրզրիթաշ ճամփյը չէրիփի քիւրսի չէխի հաֆըզ Մուսթաֆա էֆ.ի թարաֆընտան պէլիդ պիր տուա օգընմրշ տըր, պունը միւթէազրազ Գարեգին Հիգմէթ էֆ.ի թարաֆրնտան թիւրքիէրին էրմէնիկէրէ զարշը կէստիքլէրի ասար վէ մուխատէնէթտէն տոլայը թէշէքքիւր վէ արատաքի իթթիհատըն փայտար օլմտարնը թէմէննի օլունարագ պիր նութք տահա իյրատ օլունմրշ. վէ հազրը պուլրնան էնալի եաշասըն իթթիհատ, եաշասըն վաթան վէ միլլէթ սէտալարը այուքա չըզարըլտըր կիպի Խնկիթէրա սէֆիրի ճէնապլէրինին օրատա պուլունարզընը կէօրէն էնալի եաշասըն ինկիթէրրա աւազէսիյլէ միւշարիլէյիտէ այրըճա ալզըլտմըլար տըր :

Ճէյեէթ Պապը Ալիտէն իթթիհատ վէ Թերազզը ճէմիյէթինին նուրը Օսմանիյէտէ չէրիփ սոզաղընտաքեային մէրքէզինէ կէյէրէք էվլվէլա չէխշղատէ Ազսէրայ Գումզաբու մէրքէզէրի միւթէթթիշի պին պաշրիմին պէյ պիր նութք իրատ իլէ հուրիյէթի գանունը էսասիյի մէշազգ վէ մէզահիմը ֆէվզէլատէ իլէ իսթիհասլ վէ միլլէթին սաատէթ հալընը թէշմին իտէն իթթիհատ վէ թէրագզը ճէմիյէթի մէօնթէրէսէսինէ պէյանը թէշէքքիւր իթմիշ, հազըրընը ճիւմիէթէն միւթէէսիր էյլէմիշ տիր :

Միւթէազրպէն զութսը չէրիփ էրմէնի բաթրիզի Տէր սաատէթ վէզիիի Եղիշէ Զիւյինկիրեան էֆ. Օսմանւււը իթթիհատը Օսմանլըլարըն վէզայիփը վաթան-

իւրվէրանէսինի պիր լըստնը մէթանէթրէ թասվիր գէ պիր չող թասվիհաթը ձէլպ իթմիշ տիր:

Սօնրա եխնէ զրզրիթաշ ճամփի չերիֆի քիւրսի չեխի Համբազ Առութափա էֆէնտի թարափընտան պէտիկ միւնէսիր պիր տուա զըրահաթ օլունմըշ. հազըրուն քհափփէթէն խուլուսը զալպ իրէ ամինխան օլմուշ տըր:

Պու համիյէթփէրվէր նաթըզլարա ճէվապէն ճէմիյէթ նամընա աղայի ճէմիյէթտէն վէ Երքեանը հարպիյէ պինապաշըլարընտան Հափըզ Հազզը պէյ վաթանըմըզտա շախսիյաթտան գավմիյէթտէն Եվլէլ օսմանլըրգ վար տըր: Հիւրիյէթ վէ սաատէթիմիղին տէվամընը իսթէրսէք Իթթիհատտան այրըլմայալըմ մէալինոէ պիր նութք իյրատ էթմիշ տըր:

ԽԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ըրած եմ նաեւ Կէտիկ փաշաի վերին զօրանցին առջեւ, հանդային կրթութեան եւ նափիայի նախարարութեանց պաշտօնատուներաւն առջեւ: Երկորին նախարարը (մին նորասունկեան Դափիրէլ էֆ.) պաշտօնատուններէն վար իջած են շրջապատեալ իրենյ պաշտօնեաներով, որը ունկնդիր լինելով բանախոսութեանց շնորհակալութիւն յայտնած են:

ԽՈՏԱԲ 1908 ԳԵԼԿ. 12 ԹԻՒ 5226

ԻՍԹԱՆՊՈԼ ՄԷՊՐԻՍԼԱՐԸՆ

ԻՆԹԻԻՆԱՊԱՅԸ

Տիւն Իսթամպոլ մէպուալարընըն եէվմի ինթիսապը իտի, պիտիւն Սթամպոլ խալզընըն ազիմ պիր թէնալիք, պիտոյիւք պիր նէշատ իլէ ինթիզար էյլէտիկլէրի պու եէվմը մէսուաէ մէճիյսի մէպուասնըն քիւշատընա պիր մուգատտէմէյի ինչիրահ թէշքիլ էտիյարըտը, սոգազլոր տօնանմըշ պայրազլար միւթէմէվլիճ պիտիւթիւն խալք պիր ասապիյէթը մէիւնթազըրանէ իշինտէ տօլաչըյօր իտի. ինթիխապաթըն քէմտ-

լր սիւքիւնէթլէ իծւասը իչիւն փօսթախանէ պինասը էթրաֆընտա նիշաննը թապուրի լլէ պիր զօրտօն թէ-էսիս իտիլմիշտի , պիր թարաֆտան մէնթէխիսղը սա-նիլէր թազըմ թազըմ վիրուտ իտիյօր , տիկէր թա-րաֆտան րէյլէրինի վէրէնլէր պու միւհթէշէմ պինա-տան ահէսթէ ահէսթէ չրզըյօրլար իտի :

Մինթէխիւղը սանիլէրին իթաի րէյ էլլէմէլ՝ րինէ թախսիս օլընան եէնի փօսթախանէ պինասընըն ի-քիննի զաթընտա վտախ պիր սալոն մուամէլէյի ինթի-խապիյէ իչիւն սիւրէթը մախսոււտէտէ հազըրլանմրշ , թիւրք վէ Աճէմ խալրուրը իրէ թէֆրիչ թէզեին օ-լունմրշ լտի , մուամէլէյի ինթիխապէյիտէ րուէսայի րուհանիւյին հազըր պուլունմասը նիզամնամէյի մախ-սուս իդթիզասընտա պուլունտըլընտան մագտամը մէ-շէյխաթտան տէրս վէզիի Խալիս էֆ . հազըթէթլէրի , էր-մէնի փաթրիքխանէսինտէն Զիրինկիրեան էֆ . էրմէնի կաթօլիկ փաթրիզխանէսինտէն Նիկոզոս Պաղճեան էֆ . քիւտանի փաթրիդ վէքիւի եռուսուֆ Ղարիպ էֆ . սիւրեանի կաթօլիկ փաթրիք վէքիւի Ճիպրոյէլ էֆ . ի-խախամ պաշը գայմաղամը վէ րում փաթրիզխանէ-սինտէն Բէնիխամին էֆ . իզամ իտիլմիչ օլտուղլարըն-տան ինթիխապ սալոնընտաքի մէֆզըլը մախսուսոէ վէ սանտրդա եազըն պիր մահալուէ պուլրնմագտա ի-տիլէր , չէնիր Էմինի իրէ հէյևէթը թէֆթիշէյէ ազասը տախսի սալոնտա իրիայի վազիթէ իթմէքոտէ իտիլէր :

Մինթէխիսղը սանիլէր սատթ պէշտէն իթիպարէն կէլմէկէ պաշլամրշար տըր , մինթէխիսղը սանի դո-փիլէլրինտէն պազըլարը մուզիքալար թէրէննիւմ իթ-տիիի հալոտէ Օսմանլը սանճազլարրըլա տօնատըլմրշ ա-րապայարա բաքիսղէն կէրմիշլէր տիր :

Գարթալ մինթէխիսղը սանիլէրի տախսի մուզիդա իլէ կէլմիշլէր տիր , փօսթախանէ պինասընըն դա-

փուսը եանընտա փօլիսլէր իլէ մէմուրինը սայիրէ պուլունըյօրլար իտի, գափունըն իքի թարաֆը մուազէզ օս նանլը սանճաղլար իլէ թէղեին օլունմուշ իտի, հէր մինթէխիպը սանի սասաքիրը Օսմանիյէնին փօսթախանէ պինասը Էթրաֆընտա թէկսիս էթտիկի գօրտանտան իչէրիյէ տախիլ օրմազտան էվլէլ մէնսուալ որորզը տայիրէի պէլէտիյէտէն վէրիլէն մազպաթայը հէյէթը թէվթիշէյէ մէմուրյարընա իթայէ իտիյօր, պատէնու պինանըն իքինճի գամիընա չրդար իտի : Սանտըզ պաշընտա իզթիհամր մէն իչուն տէվայիրը պէլէտիյէտէն հէր պիրինին մէնթէխի զը սանիլէրի մուխալիփ սաաթլարտա իթայի րէյէ տավէթ իտիլմիշլէր :

Ինթիխապ սալօնընտաքի մասարար իւզէրինտէ նամզէթլիքլէրի իւան էթմիշ զէվաթմրն էսամիսի իլէ ձէմիյէթ նամզէթլէրինին իսխմէրինի համի պիրէր վարագա պուլունտըզը կիպի սալընա կիրմէզտէն էվմէլ զափու եանընտա պու վարագա կիրէնլէրէ թէվզի իթմէքտէ իտիլէր, մէնթէխիպը սանի հիյէթի թէվթիշիյէնին տամզասրնը համի քեազըտարա օյ մէպուս նամզէթինին իսմինի եազուըդտան սօնրա ինթիխապ սանտըզընա հէյէթը մէզքիւրէ մէմուրյարընթի ալթընտա օյարագ պիզզաթ տթըյօր, վէ մինթէխիպը սանիլիք մազպաթասընը թէսիմ իթտիքտէն սօնրա սալօնըն տիկէր զափուընտան չըզըպ կիտիյօր իտի :

Իթայի րէյ մուամէլէսինէ սաաթ պէշտէ սաշտանըպ սաաթ տօգուզ պուչուկաա խիթամ վէրիմիշ տիր պիւթիւն մէնթէխիպը սանիլէր րէյ փուսույալարընը աթտըզտան սօնրա չէհր էմինի հիյէթը թէթիշիյէ ազասը տէրս վէգիլի Խալիս էֆ, միկէլը զայրը միւսիմէ բուէսայը բուհանիէսի թարաթլսրընտան սանտըզ թազտիմ իտիլմիշ, պատէնու կիւլմէզպիրատէրէր թա-

բաֆընտան հուզզարըն Փօթսկրաֆիյէլէրի , ալընմըշտըր
մուամէլէյի թագտիմիյէնին խիթամընը միւթէաղըպ
զէվաթը մէզ բիւրէ րէյ փուսուլալարընը հազի սան-
արգը փարմաք խզերինէ արարագ ալթ դաթա ինտիր-
միչլէր հաղըր պուլրնան արապայա վազ իթմիշլէր .
արապանըն իշխնտէ պիրիննի նըշաննը թապուրը էփ-
րատը օսմանիսի պուլունտրդը հարտէ փօսթախանէ ձի-
վարընա Պապը Ալի ճատտէսինէ թօվկանան էհալինին
մէսէրէթքեարանէ արդրշարը արասընտա շէնիր է-
մանէթինէ նազլ իտիլմիշլէր տիր :

Ումում իսթամպէլ միւնթախիպը սանիլէրին ա-
տէտի պէշ եիւզ օն իւչ նէֆէրտէն խպարէթ օլուպ
պունյարտան պէշի խոպաթը զիճուտ իթմէմիշլէր տիր :

Սանտըզը շէնիր էմանէթինէ նազլ իտիլտիքտէն
սօնրա սաաթ օնտա հէյեէթի թէվթիշէյէ մուվաճառ-
ոընտա րէյ փուսուլալարը թասնիփ էտիլմէքտէ պաշ-
լանմըշ վէ կիճէ սաաթ օնտա խիթամ վէրիլմիշ տիր .



Երուսաղէմի ծանօթ վարդապետներուն վանքը բողելով
Պոլիս մեկնելնուն առթիւ:

Մեր անձնական ծախուց համար ստացանք կ.
Պոլսոյ փոխանորդ Գեր. Տ. Եղիշէ Մ. Վրդ. Զիլինկիր-
սանէ երեքական լիրա օսմ. համագումար 21—քսան
և մէկ լիրա օսմանեան:

16 Մարտ 1909 կ. Պոլիս
Երուսաղէմատուն

ԴԱԻԻԹ Վ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
ՄԱԹԷՌՍ Վ. ԳԱՅԸԿՃԵԱՆ
Ս. Վ. ԱՃԵՄԵԱՆ
ՍԵՐ. Վ. ՍԱՄՈՒԵԼԵԱՆ
ՂԵՒՈՆԴ Վ. ՊԵՔԵԱՐԵԱՆ
Պ. Վ. ՍԱՐԱՃԵԱՆ
ՍՄԲԱՏ ՎԱՐԴԱՊԵՏ

ՀՈՎԻԻ Շաբաթաթերթ Տպղիս 1909 Յունս. Թիւ 23

ԱՏԱՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

«Հայութիւնը ցիցին կատարը նանեցին»

Երուսաղէմից գալիս է Պոլիս Եղիշէ Վարդ. Զի-
լինկիրեանը, իրքև Երուսաղէմի Գատրիարքական փո-
խանորդ։ Նախկին փոխանորդը Գէորգ Եպս. Երեցեա-
նը կամննալով իւր պաշտօնը ձեռից չտալիր բարեկամ
լրտեսապետ Ֆէհիմ Փաշայի հովանաւորութեամբ և
մի այլ լրտեսի Անտօն պէյ Կէօչէ օղլուի մատնութեամբ
կառավառութիւնը ասիպում է որ Զիլինկիրեան Վրդ.ը
առանց ցամաք իշնելու միենոյն շողենաւով վերադառ-
նայ Երուսաղէմ։

Պոլսոյ Գատրիարքը աեսնելով որ կառավառու-

թիւնը աւելի շատ հաւատ է ընծայում լրտեսներին քան իրեն, հրաժարում է պաշտօնից և այդպէսով ըստիպում է կառավարութեան հեռազիր ուղարկել Տարտանել և այն տեղից Զիլինկիրեան Վարդը վերադառնում է Պոլիս :

Առանայի Առաջնորդը դարձեալ դժոն է Պատրիարքից և մի յանդիմանութիւն էլ գրուս է այդ առթիւ թէ ինչո՞ւ մի Զիլինկիրեան վրդի համար հրաժարուեց իր պաշտօնից :

Հինգ տարուց ի վեր Երուսաղէմի վանքի տնտեսը եղող Պետոնդ Վրդ . Մազսուտեանը վանքի դրամները սեփականել է և հաշիւ չի տալիս ոչ ոքի, և երբ պահանջում են նա էլ լրազիրներ և ազգային ու պետական պաշտօնեաներ կաշառելով, միշտ հաշուետութիւնից խուսափում էր : Օրմանեան պատրիարքը մեծ աշխատութիւնից յետոյ կարողանում է այդ դող վարդապետին Երուսաղէմի իր պաշտօնից հանել և Պոլիս բերել տալ : Մինչեւ այդ վերջին օրերս էլ չէր յաջողում այդ վարդապետի հաշիւները քննել և վերջ տալ : Առանայի բազմազբաղ առաջնորդը դարձեալ միջամտում է և մի այլ յանդիմանութիւն էլ այդ առթիւ է յիշատակում իր նամակի մէջ թէ ինչու Երուսաղէմի հաշուակալ խնդիրը հրապարակ հանեցիք :

Ս . ԶԵՐՑԵԶԵԱՆ

ԳԵՐ. ԵՂԻՇԵ ԵՊՍ.Ի ՄԻԶՆՈՐԴՈՒԹԵԱ.ՄԲԸ
ԿԱ.ՏԱ.ՄՈՒ.Ս.Ծ Գ.ՈՐԾԵՐ

1914 թուականէն սկսեալ Ախզը Ասկէր Պօմիսիօնի չէօպէ ըէյիսի Վաեմ: Մուհամմէտ իմին էֆէնտիյի կողմէն եղած շնորհներ կամ դիւրութիւններ տրուած հե-

տեւեալ Հայ զինւորականներու —

1.— Ինձ ծառայող Հազրօցի Դասպարին երկիցս
վէսիքա տրուեցաւ, որով նա մէկ տարի և ութ ամիս
զինւորական պարտաւորութենէ զերծ մնաց :

2.— Դօնեայի Եէնի Շէհիրօցի կօշկակար Պրիգոր
որ յերուաղէմ ամուսնացած է, վէսիդայով չորս ամիս
հրաման առաւ օդափոխութեան և ապա պաշտօնով մը-
նաց Երուաղէմ, հակառակ անոր որ որոշուած էր Պիր
Ասպա զրկուելու :

3.— Մանաւեան Յարութիւն որոշուած էր Նապ-
լուս զրկուելու, սակայն իմին էֆ. զայն ամիս ու կէս
ազատ ձգեց մինչև որ հրամանատար վսեմ. ձէմալ
փաշային դիմեցի և զայն Պօլիս զրկել տուի :

4.— Պիր Սապա զրկուելու համար ձէրէշէն բեր-
ուած էր Մարաչչի Տ. Հայեակ քահանայի որդին
Գուրդէն զոր իիր հիւանդ Մուհամմէտ իմին էֆ. յանձ-
նեց հօրը որ տանի զայն ձէրէշ տանը մէջ դարման-
ուելու համար :

5.— Մասնակի օդնութիւն մի երկու զինւորներու :

6.— Դպիր Սեղբակ Մանուկեան (Ելմասեան) ո-
րոշուած էր Մէնզիլէն զրկել Ղազզէի կողմերը, էմին
էֆ. հրամանաղիր հանեց և ոլտհել տուաւ զայն Երու-
աղէմի մէջ :

7.— Ինձ ծառայող Սերաստացի Հմայեակ Պըր-
դէյերեանի Ղազարոս եղբայրը որ Սֆուլէի սթասիօնը
զրկուած էր Դամասկոսէն ի ծառայութիւն վիախած ե-
կոծ էր Երուաղէմ, Էմին էֆէնտիին տարի որ յայտ-
նեց թէ Յ—կ օր վերջը ինձ հետ խորհրդակցելէ զինի
Ղազարոսին բաղձանաց համաձայն Աֆֆուլէի հազա-
րապետին և Նտղարէթի հազարապետ քմշկապետին ուղ-
ղեալ ազգու պաշտօնաղբերով զրկեց զայն տեղուոյն
վամբան խառթէխանէ սին իբր սըհիէյի մէմուր ծառա-

յելու և ոչ թէ աւելածու, որով կը ծառայէր առաջ Աֆֆուլէի մէջ:

8.— Պանտրմայի Առաջնորդ Տ. Կարապետ Եղոսկ. Մազլըմեանի փոքրաւոր Թագւորը հիւանդութեանը համար արձակուրդ ստացած էր, ժամանակի մը համար վէսիդան չէր տրուէր, դիմեցի և առի վէսիդան:

9.— Երբեմն Ս. Աթոռոյ գրագիրներէն Աշոտ էֆ. Սարկաւագեանը Յոպակէէն Երուսաղէմ քերին չարաչար խոշտանդելով ի ճանապարհին, և փակեցին զօրանոցին մէջ Պիր Մազա զրկուելու համար, ասոր համար նախ այխատցուցի Էմին Էֆէնտին և ապա դիմեցի մէնի, ը միւֆէթթիշ Միրալայ Բուշէն պէյին, որ հոգ տարաւ և Աշոտ էֆէնտին Երուսաղէմի մէկ հիւանդանոցը դլա . Հինգ վեց ամիս յետոյ Ն. Վանմութենէն առան օրուան արձակուրդի հրաման առի, որով Աշոտ էֆէնտին կարողացաւ Յոպակէ երթալ իրեններուն քով:

10.— Ինծի ծառայող Հմայեակ Գըրգէյէրեանը փօլիս Շը և զանուն չափուչի մը շուկան արդելքի տակ առներ, զ կու զէին ախզը ասքէր զրկել, ուստի զընացի Յոպակի գոան քովի զօմիսէրութեան պաշտօնաւառնը և զօմիսէր Ալի Էֆէնտիի միջոցաւ վանք ըերեւէ տուի:

11.— Մանիսացի Սարգիսը որ ամէլէ թապուրիի մէջ կը ծառայէր զպիրներուն հետ զրկնց Դամասկուի սըհիյէ մէքթէպին:

12.— Քովս ծառայող Հմայեակ Գըրգէյէրեանը ժամանակ մը զինւորական ծառայութենէ զերծ ըլլալու համար անոր վէսիքա տուաւ, որուն համար զրով և կնքով հաստատութիւն տուած են փոլիս միւտիւրին, սէր զօմիսէր իզզէթ պէյը և զըսմը լտարի ըէյիս Աւրիփ պէյ:

13.— Ս. Աթոռոյ պահակ երիտասարդ Նըմըր կամ

Նէմէրի ներկայացուցի Գօլաղսսի էմին էֆէնտիին որ
յետ քննութեան զրկեց զայն Պէյրութի ժանտարմ-
ներուն դպրոցը որ հոն ուսանի և սպայ ելլէ.

14.— 1916 նոյ. ամսոյ 23ին Հալէպ ժամանեցի
Ա. Աթոռոյ կալուածական գործոց կարգադրութեան
համար, հոն մնացի երկու ամիս ու կէս, վերագարձիս
յաջողեցայ կուսակար Մուսթաֆա Ապտիւլ Խալիս պէ-
յր հաճեցնել և վէսիզա առնել կեսարացի Կարապետ
էֆ. Ստամպուեանի և Սերբաստացի Պ. Հմայեակ Դըր-
գէյերեանի համար, առաջինը Դամասկոս բերի հետո և
յանձնեցի իր բնտանիքին և զաւակաց։ Սա է մօքքը-
րոջ որդի Տ. Սերովբէ Սամուէլեանի։ Իսկ Հմայեակը
ի Ա. Աթոռ բերի։ Գաղթականաց համար վէսիքա առ-
նուլ զրեթէ անկարելի էր և է միշտ։

15.— Տ. եղիս Ծ. Վրդ. Յովհաննէսեանի եզրորը
թոռը սրհիէյի զինո որ Ասատորը թէլ էլ չէրիայէն հը-
րամանաւ. քանի մը օրուան համար հոս եկաւ անոր հա-
մար շատ անզամ դիմեցի մենզիլ միւֆէթիշիկին և
էրքեանը Հարպիէյի րէյիսին։ Բժշկապետին և այլ ըս-
պայից և երկիցս զրել տալով թէլ էլ չէրիտ, հոս սկու-
րեմն մնաց Ասատորը Երուսաղէմ։

16.— Փրօֆէսէօր Ժան Ֆօքիլիատեսի Աթանաս
անուն զեղագործ որդին Բեթէէմի Յունաց վանքի
զեղագործը յանձնարարուած էր Յունաց Պատրիարքա-
րանէն որ քաղաքիս մէկ զեղարանին մէջ օգնական
Դեղագործ րլլայ. խորհրդով վեհ. Կաթողիկոսի և Տ.
Ղեւոնդ Վրդ.ի դիմեցի մէնզիլի բժշկապետ Ապտիւլ
Գատիր պէյին և անոր օգնական Ղեւոն պէյին, որք
խոստացան կատարել մեր խնդիրը, Սթանասը քաղա-
քիս մէկ զեղարանին մէջ օգնական զեղագործ դնել
տալով։

ԵԱՆՈԹ.— Պառերագնի շրջանին զինուբական միւղի նա-

իսպան փոխ հազարապետ (գօլ ադամոր) Մոհամմետ Էմին պէյր մեղի շատ մօակն ծանօթ է . ինքը ազատամիտ, անկից անկաշառ եւ հայասէր անծնաւորութիւն մըն էր. բնիկ Կովկասցի, եւ իր կրթութիւնը Էջմիածնայ ճեմարանն առած բլատվ հայէ մը աւելի լաւ հայերէն կը խօսէր. ինքը մեծ բարիբներ ըրած է հայ զինւորներուն եւ շատեր ազատած է ստոյգ մահուընէ որոնք բարձրազոյն հրամանով պատերազմի ճակատ եւ կամ ամէլիէ թապութին մէջ կը զրկուէին եւ ինք կերպով մը կազատէր ու կը բողուր երուսաղէմի արմեստանոցներու մէջ եւ Կամ շրջակայ ամպարները կը զրկէր որոնք թէ՛ հանգիստ կեանք մը կանցնէին եւ թէ՛ նիւթապէս ալ կ'օգտուէին:

Այս անձը շատ կը յարգէր երուսաղէմի միաբանները մասնաւոր յարգանք ունէր Դեր. Եղիոէ Եպս. Զիլինկիրեանի հանդէպ, որուն մէկ խօսքը բաւական էր ամենէն դժուար խնդիրը ի գլուխ հանել ի զին մեծ պատասխանատուութեան, Երուսաղէմր անկումին յետոյ զինքը զրկեցին Թապարիա քաղաքը (Տիրեր'ա) եւ հոն ժամանակ մը մնալէն յետոյ Դամասկոս մակնեցաւ եւ անկէ ալ երբ քաղաքը Անզլ. ոյժերու կողմէ զրաւուեցաւ փախաւ դէպէի Հուլ'ափ, բայց դժբաղպարար Բայազ Անզլ. օրանաւէ մը ինկած Ռումրի կտորէ մը զարնուելով հոն կը մշոնի: Եւ այսպէս վերջ կը զտնէ այս պատուական մարդուն կեանքը ու շատ մը կեանքեր ազատելու չվարանեցաւ:

Ե. Հ.



ԱՐԵՒ

ԴԱՄԱՍԿՈՍԻ ՀԱՅԵՐԸ



Եղիպտասի Առաջնորդ Գեր. Տ. Թորգոմ Եպո. բարեհաճած է, մեզ հաղթողել մնանեւալ նամակը, զոր զբած է, Դամասկոսին Գեր. Տ. Եղիշէ Եպ. Զիլինկիրեան. —

Գերապատիւ Արքազան եղրայր

Ի Քրիստոս

Ամսոյս 27ին ստացայ Զեր 4161 և Հոկտ. 12 ամսա-
թիւ զբութիւնը :

Աղքարեւ մեծ ու բախութեան արժանի է յաղթա-
կան բանակի զրաւումը որ տեղի ունեցաւ Հոկտ. 1ին
նախորդ օրը Շէրիֆը մտաւ և արարական զրօշը պար-
զեց, երկրորդ օրը Անդլ. ձիաւոր զօրիքը մտաւ. ։

Փառք նախախնամութեան երկրին դահճները
անյայտացան :

Այսակ վանական մէկ եկեղեցի կայ Ա. Սարդիս
անունով և մի քանի կտակ վաքը կալուածներ յանուն
Սրբոց Յակոբեանց : Կարու գաղթականները մեծ մա-
սամբ սեղաւորուած են այդ շէնքերէն մի քանիսին մէջ :
Եկեղեցին և Սրբազան անօթք անաղարտ մնացին ։ Նա-
հանդիս մէջ տեղէ մը ջարդի լուր չի լսուեցաւ ցարդ :

Ա. Կաթողիկոսը հոգեւոր ժողովոյ մաս մը անդամ-
ներով այս տեղ է Երուսալէմ վերադառնալու համար
ճշնապարհի բացուելուն կսպասուի : Զանազան տեշ
զերէ գաղթական տասն և մէկ քահանաներ կան Դա-
մասկոսի մէջ :

Բնիկ հայ ժողովուրդը հազիւ 30 տան չափ կը լայ-

ուին : Գաղթականք ուս այժմ քաղաքիս մէջ քսան հազարէն աւելի են , և հետզհետէ աւելի կը շատնան Հայրանի կողմէն քաղաքիս մէջ համախմբուերով : Գաղթականաց մէջ կան Կարինէն , Ռոթէսթոյէն , Նիկոմիթոյ , և Պրուսայի և Գօնիայի վիճակներէն ևայլն : Բայց մեծ մասամբ կիլիկեցիներ են :

Կարօտութիւնը չափազանց է , որբեր , այրիներ կարո ոներ , գաղթականութեան մեծագոյն մասը եթէ կը կազմին կէսէն աւելի են , որոնց հաւանական թիւերը Ս . Կաթողիկոսը հազորդած է Եէրիֆ Ֆէրզոյ պէտին Անդր . և Ֆրանսական ներկայացուցիչներուն անպատճապարներ , քու բջներու մէջ ծրարուածներ և մուրացիկներ լիքն են Դամասկոսի փողոցները :

Աւանսուտ , հանդերձեղէն և ապրուստի այլ տարրական պէտքեր բաւականաչափ կան քաղաքիս մէջ , հանդերձեղէնը սուզ է , գեղօրայք նուազ են , ուտեստեղէնը բաւականաչափ ամանցաւ , օրինակ՝ հացին օխան չորս տմիս առաջ քսան դրչ . ողջ էր , յետոյ տասի իջաւ հիմա 3—4 զրուշ է , միսը սուզ է օխան 24—27-զրուշ ողջ է :

Առ ձեռն սուզ միջոցներով 200 որբեր իրր թէ պատապարուած են , չնորհակալեաց արժանի են Ֆրանսացիք , որ Ս . Կաթողիկոսի զրմումին վրայ օրական սրնունդ սկսան տալ : Տրահի մէջ 2000 գաղթականներ խոնուած են , ամէնքն այ հացի կարօտ , կսպասեն ճանապարհի բացումին որ կողմդ ուղեւորին , իրր առաժամկեայ նպաստ 1000 սոկի զրկեցին յաղթական բանակի ներկայացուցիչները , Պ . Լիւոն Եօթնեղբայրեաններու . ընկերներու և սպայի մը միջոցաւ :

Հազարէն աւելի հայ կամաւորներ զրուեցան և կը զրկուին հետզհետէ Պէյրութ , կարօտ և սն'ջարօտ՝ անձկութեամբ կսպասեն տեղէդ գալիք պատուիրակութեան՝

նպաստի պիտք եղած գումարներով և զղեւանդներով :

Զի մոռնանք ըսել որ Սուրբոյ նահանգին զանազան կողմնը, գլխաւորաբար Համա և Համուս ցրուած շատ զաղիւականներ կան, նոյնպէս կարօտ և կիսամերկ :

Հալէպն ալ ինկաւ, այն ալ կարօտներու նոր օճախ մը, Աստուծոյ օրհնութիւնը կը մաղթենք այն բոլոր բարեսէրներուն որոնք կը հաճին շնորհնել պատառ մը հաց անօթիներուն և կտոր մը լաթ մերկերուն :

Եղբայրական սիրոյ ողջունիւ մնամ աղօթակից
ԵՂԻՆՔ ԵՊՍ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Դամասկոս 28 Հոկտ. 1918

Առաջնորդարան Հայոց

Յ. Գ.— Արաբական իշխանութեան արտօնութեամբ թուրքերէն որոշուելու համար հայերուն տպակալ վէսիդաններ կուտամ, իւրաքանչիւրի լուսանկարն ալ վրան ստորագրելով և կնքելով :

նոյն



**ԱՍԱՑԻԱԾ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՒՇԱՏԱԿՆԵՐ ՍԱՂԻՄԱԿԱՆ, ՈՒՂԵԳՄԱԿԱՆ .—**

ՏԵՂԵԿԴՐԱԿԱՆ ԵՒ ՆԱՄԱԿԱՆԻ . Հեղինակութիւն Եղիշէ Եղակ. Զիլինկիրեանի : Ժամանակագրական և ուղեւորական նօթերու հաւաքածոյ մը որ կը պարունակէ նաև Խրիստեան Հայրիկի հեղինակին ուղղած երկու ինքնազիր նամակներուն լուսատիպ պատճէնը :

էջ 116, տպագրութիւն Արտմ Գաստակեան, Ազեքստն-
դրիա, 1920 դին 12 դահ.

Քրիստոն Եկ ՄՈՎՍԻՍԻ Հեղինակութիւն Եղիշէ
Եպիսկ. Զիյինկիրեանի: 14 Էջիրէ բազկացոծ համա-
ռոտ ուսումնաբանութիւն մը գրուոծ 1886ին:

Տպարան «Ազեկեառ» Գահիրէ 1920

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԿ Թիւ 2614 30 Յուլ. 1921 Կղմիր

ԵՐՈՒԱՂԵՄ ՀՈՒՐԵՐ

Երուաղեմին հաստծ նամակիէ մը կը քաղենք հե-
տեւալ յուրերը.— Անցեալ ամսոյ սկիզբը Երուաղեմ
այցելած է Անդրխոյ Վեհ. Ճօրծ Ե. Թաղաւոր կայսեր
կրտսեր որդին Ճօրծ իշխանը Ամիրալ Խաղեքի բնկե-
րակցութեամբ:

Ե. Բ. Ճօրծ իշխանը Երուաղեմ գտնուուած միջո-
ցին այցելած է նաև հայոց Վանքը ու ուսուու-
գարչական մարման նախագահ Տ. Եղիշէ Եպոկ. Զի-
յինկիրեան ծանրուղին շուրջառած զգեստաւորուած
և շրջապատուած Ս. Աթոռի հոգեւորական գասակար-
գէն Ս. Եկեղեցւոյ գուռնէն եկեղեցական հոգեւոր եր-
գերով ընդունելով Ն. բարձրութիւնը առաջնորդած է
զայն Ս. Գլխագիր և Աւագ խորանը: Տ. Եղիշէ Եպիս-
կոսոս Վեհ. Թաղաւոր կայսեր և Ճօրծ իշխանին աւ-
րեւշտառութեան համար ազօթք մաղթանքներ ըրած է
և ապա պահպանիչով մը փակած է արարողութիւնը: Ապա
իշխանը և ամիրալը իր հետեւորդներով միասին
այցելած և սքանչացումով դիմած են Ս. Եկեղեցւոյ հը-
նութիւնները:

Յետոյ Պատրիարքարան առաջնորդուելով հոն մե-
ծայարդ հիւրերուն պատաւասիրութիւններ եղած և

կէս յամ խիստ սիրալիր տեսակցութիւններ տեղի ու-
նեցած են, ուրիշ յետոյ միևնոյն հանդիսութիւննե-
րով մեկնած են

Մեկներէ առաջ Ս. եկեղեցւոյ գաւիթը՝ իշխանը
իր հետեւորդներով լուսանկարուած է որուն մաս-
նակցած է Տ. Եղիշէ Եպս. միքանի եկեղեցական հայ-
րերու հետ :

Յաջորդ զիշեր Ն. Բ. իշխանին կողմէ թէյասեղան
մը տրուած է ուր հրաւիրուած և ներկայ գտնուած է
նաև Զիլինկիրեան Եպս. որուն մասնաւոր պատուասի-
րութիւններ եղած են: Երեք օր վերջը Ամիրալ Ռո-
պէքի կողմէ Յոպաէյի նաւահանգիստը խարսխած Տը-
րեթնօթին մէջ կրկին հրաւիրուած է Եղիշէ Եպիսկո-
պոս ուր ևս միևնոյն պատիւները ընծայուած են իրեն:

Երեք տարիէ ի վեր բարձրաստիճան օտար եկե-
ղեցականներ և անգլիական բարձրտաստիճան պետական
պաշտօնատարներ միշտ այցելուծ են Հայոց վանքը ուր
իրենց գոհունակութիւնը յայտնած են տիրող կարգա-
պահութեան համար :

ԱՐԵՒ

ԺԱՄԱՆՈՒՄ

Երուսաղէմի միաբաններէն և Ս. Աթոռոյ Վար-
չական ժողովոյ նախակին նախադա՞ն Գեր. Եղիշէ Եպս.
Զիլինկիրեան առջի օր քաղաքս ժամանեց: Բնակչու-
յայտնի է Ն. Գերապատւութիւնը պատրիարքական
թեկնածու նշանակուած է վերջին ընտրութեանց առ-
թիւ:

Բարի զալուստ կը մաղթենք Արքաղանին :

ՅՈՒՍՈՒՏԵՐ 24 Մեպտ. 1921 թիւ 75

ԼՈՒՐԵՐ ԱՂԵ ՔՍԱՆԴՐԻԱՅԷՆ

Ամսոյս 18 ի Կիրակի առաւօտ Պօղոս-Պետրոս եկեղեցիի մէջ, ի յիշատակ Սրարայի նահատակներուն տեղի ունեցաւ հոգեհանդիստ, որուն ցաւալի է որ սահմանափակ թւով բազմութիւն մը հազիւ ներկայ էր:

Առաջնորդարանը որոշումք մետասահներորդ ժամուն տուած և ազդը միայն եկեղեցւոյ բակին մէջ կախած ըլլալով, կերեի ոչ ոք, ոչ իսկ Աղջ. իշխանութեան անդամները և Ալքարայի յուշարձանին դրամ հաւաքող Արեւեանները տեղեկութիւն ունեցած էին ատկէ:

Զիլինկիրեան Եղիշէ Եպիսկոպոս, որ հիւրարար քաղաքս կը գտնուի բարեբազգարար հոն էր, զեղեցիկ քարոզով մը բնորոշելու համար արժէքը Աւարայրի դիցաղնամարտին և պահծացնելու յիշատակը մեր անմահ նահատակներուն:

Հոգեհանդիստը թէ և պարզ և անշուք բոյց խորայոյզ եղաւ:

* * *

Նոյն օրը ժամը 3ին տեղի ունեցաւ յուղարկաւորութիւնը յաւէտ ողբացեալ Միհրան կարապետեանի որ թիֆիսի կարճատեւ հիւանդութեան մը զոհը եղաւ:

Թանի մը հարիւրի համնող յուղարկաւորներու մէջ աչքի կը զարնէին բազմաթիւ Յոյներ իտալացիներ և տեղացիներ, որոնք հայերու հետ չէին դադրեր արտասուելէ տարածամ կորուստին վրայ, անձի մը զոր կը հաւմարէին ազնիւ ուղղամիտ և ձեռներէց անհատ հշմարիտ բարեկամ աղքատներու և նախախնամութիւն շատ մը անոք ընտանիքներու:

Այս գնահատումը ոչ կեղծ և ոչ ալ չափազանցուած էր :

Հանդուցեալը պանդայի ծանօթ դէպքի հռչակաւոր հերոսներէն մին (արդէն պանքայի Միհրան անունով, ճանչցուած) ժամանակին խեղճ ու վիրաւոր վիճակի մէջ հաղիւ Աղեքուանդրիա նետուելով այնունետե ինքնողնութեամբ յաջողեցաւ ապահովել պատուաւոր դիրք մը իրեն համար :

Հիմնած էր սղոցի գործարան մը որ երկիցս զոհ եղաւ խորհրդաւոր հրդեհի :

Երրորդ անգամ և շատ աւելի ընդարձակ կերպով կառոյց զայն, գֆրազգաբար սակայն առանց ամբողջացնել կարենալու, զի մահը վրայ հասաւ :

Նախկին անվեհներ յեղափոխականի իր սրտին մէջ երբէք չէր մարած հայրենասիրութեան խանդք : Միհրան Աղային հանդէսներու, հանդանակութիւններու ցոյցերու պայքարներու հոգին էր յաճախ, կամ առնուազն զեկավարներէն մին :

Մտաւորական մը չէր բայց կորովի, անկաշռու և ձշմարտախօս էր : Անհատական թէ հանրային գործերու մէջ զեղծարարները և երեսպաշտները անխտիր և անխնայ կը հարուածուէին իրմէ, այս պատճառաւ ահա թէ հիացումն թէ երկիւղ կ'առթէր ամենուն :

Եկեղեցիի մէջ Զիլինկիրեան Սրբազն յուզիչ զամբանականով մը ի վեր հանեց հանգուցեալին արժանիքը և կոչ ըրաւ . որ անոր յիշատակը յարգողները հետաքրքրութիւն ցուցնեն նաև անոր զործին հանդէպ, որպէսզի շարունակուի այն մնալ որպէս ապրուստի աղբիւր թէ իր այրիին և զաւակներուն և թէ բազմաթիւ կարօտ ընտանիքներուն :

Եկեղեցիի արայ սղութենէն վիրջ յուզարկաւորներու թափօրը ու զղուեց ու գէպի գերեզմանատուն, անց-

նելով ԱԷՆՀի՛ Ե՞ն և Շէրիֆ փաշայէն :

«Իամք»ի վարչութիւնը զրկած էր երեսունի չափ հետազօտիչներ, որոնք կերթային առջեւէն, անոնց կը հետեւէին արհեստուորներու Յոյն և խոտացի բարեկամներու, կարապետեան բնտանիքի և Հ. Յ. Դաշնակցութեան տեղական մարմնի կողմէ զրուած ընդամէնը եօթը խոշոր ծաղկեպսակներ :

Բազմութիւնը հետեւ եցաւ դագաղին մինչեւ գերեզմանառունը, ուր մարմինը ուստիբարձ տարուեցաւ գէպի ի կենդանութեան շինել տրուած դամբարանը :

Պ. Ա. Ծալճեան ի դիմաց Հ. Յ. Դեղական Կոմիտէին, դամբանականով մը յարդանք յայտնեց հանգուցեալի մաքուր յիշատակին, որմէ վերջ ազգականներուն և բարեկամներու որտաճմիկ ողբ ու կոծին մէջ փակուեցաւ ընդմիշտ զերեզմանին կափարիչը :

Այսպէս եղաւ ահա վախճանը այն մարդուն, որ թէե ու էր խոնարհ անուն մը, և ապրեցաւ համեստ վիճակով, բայց իրականութեան մէջ հանդիսացաւ ճշմարիտ հայրենասէր մը և առանց թմրուկի իսկական բարերար մը :

Հանդիսատ իր ոսկորներուն և յարդանք իր անմոռաց յիշատակին :

* * *

Անգլիական խորհրդարանի Աշխատ ուորակուն կուսակցութեան անդամներէն հինգ հոգի որոնք Եղիսպտոս կուգային Եղիպտացիներու պահանջներուն գոհ սցում տալու միջոցները ուսումնասիրելու համար Երկուշարթի Ազեքուանդրիա ժամանեցին և առարկայ դարձան տեղացիներու համակրական ցոյցերուն և ընդունելութեան :

* *

Երկուշտրթի երեկոյ Հ. Յ. Դ. Երիտ. Ընկերակցութեան սէջ խճողուած բազմութեան մը ներկայութեան տեղի ունեցաւ չքեզ հանդէս-երեկոյթ մը ի լիտուակ Արարայի հերոսական կառի մէջ ինկած մեր պաշտելի նահատակիներուն :

Կր նախագահէր Պ. Տելտմաք Թիւթիւնձեան, որ իրեն յատուկ պերճախօսութիւնով պանծացուց Արարայի հերոսամարտը և անոր մասնակցած Հայ քաջարի լէգէօնականները :

Պ. Կարպիս Աստուածատուր, մին Կյլիկիոյ ինքնապաշտպանութեան կորւներուն մասնակցողներէն, նոյնպիս խօսելով գովիստն ըրաւ Հայ Զինւորին, որ այնքան քաջութեամբ կրցաւ կուռիլ ու պաշտպանելի իր հայրենիքը, յազթելով թուական առաւելութեամբ և միջոցներով դերակիոն թշնամիին :

Մէջ ընդ մէջ տեղի ունեցան երգեր, նուագ և արտասանութիւններ, որոնք արժանացան ներկաներու գնահատումին և ծափահարութեանց :

Ժամը 12ին նախագահին փակման խօսքերով վերջ դտաւ հաւաքոյթը, և հանդիսականները ցրուեցան, վարչութենէն խոստում առնելով որպէս զի այսուհետեւ յաճախագէպ դարձնէ սոյն օրինակ հաւաքոյթները
ԹՂԹԱԿԻՑ

* *

«Ներկայ հանդիսականներէն շատերը կը յիշեն անշուշտ թէ այս սրահը հանդիսավայր եղած է շատ մը առիթներով, բայց այսօրուան հանդէսը կը տարբերի միւսներէն, իր բացառիկ հանգամանքով :»

Առաջին անգամ կը տեսնէք ամէն կողմ զարդարդարուած հայկական եռագոյնով, խորհրդանշող այն մած եռագոյնը որ երնք տարիներէ ի վեր կը ծածանի

Մասիսի վրայ և անոր շուրջը հաւաքուած են աղոտ ու անկախ Հայաստանի առիւծասիրոս զաւակները, որոնք իրենց պողպատեայ կուրծքերը վահան ըրած պատերազմի առաջին տարիէն կը պաշտպանեն Հայրենիքի սահմանները շրջապատող յարձակումներուն դէմ:

Այն երջանիկ գիտակցութիւնը, թէ գերութեան շղթաները ջարդ ու փշուր ըրած անկախ Հայաստանի զաւակներն ենք, մեր կուրծքերն ալ կուռեցնէ արդար հպարտութեամբ ու պահ մը մտքով ու սրտով կը վերանանք զիւցազուններու այն երկիրը ուր Հայկի Արամի Տիգրաններու, Վարդաններու, Վահաններու և հոյլ մը հին և նոր Հայրենասէր զիւցազններու ոգիները կը սաւառնին և արիութիւն ու անձնազոհութիւն կը ներշնչեն իրենց անուններուն արժանի քաջազուն սերունդներուն:

Այս', հայրենակիցներ, Հայաստանը 600 տարուայ ստրկութենէ յետոյ ազատ է ու անկախ, բայց ան աւերակներու կոյտ մը կը ներկայանայ այսօր մեր աչքին:

Իր զաւակները մերկ են ու սոված և զուրկ ապրելու միջոցներէ:

Հարիւր հազարաւոր գաղթականներ կը թափառին տակաւին աստանդական ու կ'սպասեն դառնալու և վերաշինելու իրենց քանդուած օճախները:

Այդ աւերակները վերաշինելու, ժողովուրդին քայլայուած տնտեսութիւնը վերականգնելու, երկրի թագուն հարստութիւնը շահագործելու և հայ զինուորին տանելի պայմաններ ստեղծելու համար Հայ անունը կրող ամէն անհատ ունի նաև իր պարտականութիւնը:

Անցեալի դառն փորձը սորվեցուց թէ անօգուտ է որ և է ձեռնատուութիւն ազնկալել օտարներէն: Մենք մեզի օդնենք որ Սատուած ալ մեզի օդնէ:

Այս նպատակը ահա իրականացնելու համար Հա-

յաստանի կառավարութիւնը հրադարակ դրած է 20000,000 տոլարի կամ 5,000,000 Անգլ. ոսկիի փոխառութիւն մր :

Եւ իր արժանաւոր ներկայացուցիչը՝ նախկին վարչապետ և յիազօր պատուիրակ Պ. Ա. Խատիսեան երկար ճամբորդութիւն մը կատարեց Հայաստանէն Պոլիս, Եւրոպայէն Եգիպտոս, Իզմիրէն Պուլկարիա ու մեծ եռանդով մզում տուաւ փոխառութեան դործին :

* * *

Ներկայ հանդէսով անաւասիկ կը բացուի փոխառութեան արձանագրութիւնը Երուսաղէմի մէջ և բրնաւ չի տարակուսիր յանձնաժողովը թէ Երուսաղէմաբնակ բնիկ թէ գաղթական ամէն հայ ինչ կրօնքի սեռի և գասակարգի ալ պատկանի ուրախութեամբ և յօժարակամ պիտի բերէ իր մասնակցութեան բաժինը :

ԱՐԵՒ 23 ՅՈՒՆԼ. 922 ԹԻՒ 112 (1026)

ԱՂԵՔՍԱՆԴՐԻՈՅ ՄԵԶ

Քաղաքիս մէջ ևս պատշաճ հանդիսաւորութեամբ տեղի ունեցան տօնական արարողութիւնք և հիւրաբար տեղս զանուող Գեր. Եղիշէ Սրբազնն պատարագեց և քարողեց :

Ի վերջոյ Առաջնորդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն :

ԱՐԵՒ

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ չորեքշարթի օր Յունլար 4 Տիար Նաղաբէթ Քիւրքնեանի բնակարանին մէջ տեղի ունեցաւ

ամուսնութիւնը Սուտանահայ ծանօթ վաճառական Տիար Ֆիլիփի Գալիֆագեանի ընդ Օր. Ազաւնի էլմասեանի :

Ներկայ էր երկսեռ ընտրեալ բազմութիւն մը , որուն մէջ կային նաև բազմաթիւ օտարազգի հիւրեր :

Պատկանաթեան հանդիսաւոր Ա. Խորհրդին նուխաղահեց Գեր. Տ. Եղիշէ Եպիսկոպոս, մասնակցութեամբ Արժ. Տ. Հայկազուն և Տ. Մեսրոպ քահանաներուն :

Նորապատկ ամուլս ստացաւ թանկագին նուէրներ և բազմաթիւ հեռագրական չնորհաւորութիւններ :

Մեր ջերմագին ինսդակցութիւնները նորապատկ ամուլին և բոլոր պարագայից :

ՄԵԿՆՈՒՄ — ԺԱՄԱՆՈՒՄ . — ԵՐՈՍՈՂԵմի միաբանութեան ամենէն յարգուտծ զէմքերէն Գեր. Զիլինկիրեան Սրբազն քանի մր չաբաթ Գահիրէ այցելելէ՝ և անցեալ Կիրակի Ս. Աստուածածին եկեղեցւոյն մէջ պատարագելէ և նորագոյն զոհերուն հոգեհանգստեան նախագոհներէ յետոյ մեկնեցաւ Երուսաղէմ :

Արե .

ԿԵԱՆՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԷԶ

Մարտ 16 ի Երեքարթի օր Գեր. Տ. Եղիշէ Եպո. Զիլինկիրեան Վարչ. ժողովի անդամներով այցելեց Երուսաղէմի Հէլլէնական ընդհանուր հիւպատոս Մ. Զօրպաճի Օղլուի և յանուն Երուսաղէմի Հայ մ/արանութեան և ժողովուրդի ջերմագին չնորհակալութիւն և երախտագիտութիւն յայտնեց համակրական այն ցոյցին համար , որ մարտ 4 ին տեղի ունեցած է Աթէնքի խորհրդանին մէջ Մարաշի Հայոց հանդէպ

ի զործ ղրուած եղեռնին ասիթրվ։

Մեծայարգ հիւպատոսը եղերական այս զէպքէն ևաքն ալ անձնապէս չափազանց զգացուած, յոյս յայտնեց թէ Յոյն և Հայ եղբայրակցութիւնը տեսոկան հանգամանք պիտի ունենայ, և օգտակար արդիւնքներ պիտի տայ, այնցեալին մէջ այնքան տառապող երկու քոյր ազգերու համար։ Խոստացաւ միանգամայն Հայ միարանութեան և ժողովուրդի զգացումները ներկայացնել Հէլլէն խորհրդարանի նախագահին։

Աղջ—Պահակ օրաթերթ Օգոստ. 7 1922
AZKV OL. XI No, 2109 Ա. Տարի թիւ 240

ԴՐՈՒՅՎ ՄԸ

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԵՍՆՔԵՆ

Ա-

Զօրավար Անդրանիկ դարձեալ մեր մէջ է։
Մրտագին ուղոյննե՛ր Հայ հերոսին եւ հայոց հերոսին։

Շատեր միայն հերոս մը կը տեսնեն յանձին Անդրանիկի։ Այնպիսի հերոս մը որ չարքաշ է, անմատչելի լեռներու և խորհրդաւոր ձորերու մէջ կը դարրընէ իր քաջագործութիւնները, խորտակելով թուրքին բռնապետութիւնը և քիւրտին աւազակութիւնները, բայց ասկէ աւելի իրական և ներքին հերոսութիւն մը զարդացած է Անդրանիկի հոգւոյն մէջ, որուն արտացոլացումներն են իր քաջագործութիւնները։

Անդրանիկ ամենէն յառաջ տուրուած Հայուն սիրով։ Անվերապահ է այդ սէրը, երկիւղած է այդ

սէրը , որ չկաշառուիր ուեէ ուժով և կերպով :

Անդրանիկ տոգորուած է նաև արդարութեան ողիով :

Անընկնելի է այդ ողին և ատոր արտայայտութիւնները բիւրեղացած են ինչպէս իր հերոսական քաջագործութեանց մէջ , նոյնպէս կ'արտափայլին իր սովորական գործերուն և կշռագատութեանց մէջ :

Այնպէս որ Անդրանիկ իր երեսնամեայ ազգային զինուորական ընթացքին՝ օր մը նոյնիսկ բոպէ մը վախկոտ և անիրաւ չէ եղած : Եւ ասոր իրական և պատմական ապացոյցը սա է որ Անդրանիկ չէ ինկած ներքին և արտաքին թշնամիներու ցանցերուն մէջ : Թիւրքին և Թիւրտին անընդհատ հետապնդումները , երբեմն կանոնաւոր զինուորական զրութեամբ , երբեմքն ունկանոն արշաւախումբերով և յաճախ Հայ դաւաճաններու սովոսկումները չն կրցած ունատել արթուն , արի և արդարամիտ Հերոսին :

Ուր որ Անդրանիկին անձը և անունը տիրած ու ազգած է Տարօնոյ դաշտին և Սասնոյ լեռներուն վրրայ , հոն Հայն ու Թիւրտը հաւասարապէս վայելած են Արդարութիւն և Խաղաղութիւն :

Ի՞նչ զարմանալի երեսոյթ , թուրք բռնապետութեան և հալածանքի ներքեւ չքաւորուած աշխարհի մը մէկ անկեան վրայ :

Անդրանիկ զիացած է հիմնովին ուսումնասիրել իւր զործունէութեան միջավայրին պայմանները , Հայուն և Թիւրտին հոգեբանութիւնը զազտնիք մը չունէին իրեն համար , ։ Թիւրտին հոգիին հետ լեզուն այսորված էր հմտաբար : Իրեւ զինու որ նոյնիսկ գիտէր թիւրք զինուորութեան և զինապետութեան հոգեբանական արժեքները : Իրբւ հեռատես և՝ ոլջմիտ մարդ՝ Անդրանիկ կրցած էր օգտուիլ Թիւրտ ցեղերու իրերամարտ բնազդներէն և դաշնակից եղած էր անոնցմէ ու

մանց հետ Անդրանիկի իւր խումբերով և իր զաշնուհիցներով, իրական ոյժ մը կը կնդրանացնէր իւր վրայ, այնպէս որ անվիճելի եղած էր իր հեղինակութիւնը Սահնոյ շրջանակին մէջ :

Անահաւաս Թիւրտեր կրօնակրան խորունկ երկիւղածութեամբ կը հաւատացին և կը հոչակեին թէ անխոցելի է Անդրանիկ : Եւ Անդրանիկ իրոք ոչ վերք մը ստացած է թշնամությն զէնքնէն և ոչ ալ ձեռք ինկած է օր մը : Այս էր իրողութիւնը, և այս իրողութիւնն էր որ շինած էր Թիւրտին հաւատքը : Անդրանիկ չեր կրնար վիրտուորուիլ, — որովհետեւ Թաջ էր, առասպելական քաջ մը : Անդրանիկ չեր կրնար բանուիլ որովհետեւ Արդար էր : Ան օր մը անիրաւ բան մը չեր ըրսծ :

Հայեր Թիւրտեր իրենց վէճերուն ու զատերուն կարգագրութեան համար զիմած են Անդրանիկի զատարանին և Անդրանիկին տուած՝ վճիռը եղած է անվիճելի և վերջնական։ ցորչափ Անդրանիկ կ'իշխէր Սահնոյ սարերուն Հայեր և Թիւրտեր չեին իջներ Մուշ Թիւրտի զատարանին :

Անդրանիկի քաջութեան և արգարամտութեան աղբիւրը եղած է կրօնական բարձր ներշնչում :

Անդրանիկ իրրե Հայ գրիտնեայ զերծ մնացած է կրօնական մոլիսանդութիւններէ և նախապաշարումներէ : Սահնոյ բարձունքներուն պէս ջինջ և մաքուր է իր կրօնական ողին : Աղօթող և ջերմեսանդ, առանց ծունը զնելու որբալայրերու չոր քարերուն վրայ : Այդ ողւով կըթած ու մարզած է իր զինուորներն ալ : Բնութեան հրաշափառ տաճարին մէջ, առառն արշալոյսին և երեկոյեան վերջալոյսին, որոնք Սահնոյ սարերուն վրայ կը զեղեցկանան զերազանցապէս բանասանզական և կրօնական վանմութեամբ մը կ'ազօթէր Անդ-

բանիկ և աղօթել կուտար իր զինուարներուն :

Զքնագ ծովասարը՝ որ ձռւաձեւ խառնարանի մը մէջ կը խոկայ Անտոքի վեհաշուք և երինարերձ զանգրւածին ետեւ, Սպիտակ-Սարերու, Կոփի, Մարարուկի եւ Սեւ-Սարերու հեռաւոր և մօտաւոր հսկումներուն տակ, կը խորհրդաւորէ հայուն ցաւը և Անգրանիկ քաջութեամբ և քաջերը բարձրացնող զմայլելի երկիւզածութեամբ անցած թռած է սարէ ի սար ձորէ ի ձոր անձնաւորելով աներեւոյթ զօրութիւն մը և իր աղօթող հողին ազնուացնող այդ բարձունքներէն ցաւազին ծիծաղներով դիտած է թափառումներն ու խարխափումներըն թիւրք հերսաներուն որոնք երած են հետապնդելու և բռնելու հայոց լեռներուն հերոսը :

Անօգուտ թափառումներ և ծիծաղելի հետապնդումներ :

Բ.

Պշարի Խալիլ

Սասնոյ Քիւրտ ցեղապեաներու ամենէն աւելի վայրագներէն մին : Սարսափը Սասնոյ հայերուն և հակառակորդը Անդրանիկի և անոր զաշնակից քիւրտ ցեղերու :

Խալիլ այն աստիճաններու հասցուցած էր իր ատելութիւնը հայոց դէմ որ ձերերու, կիներու, մանկիկներու և նոյն իսկ մեռելներու վրայ կը գործադրեր ամենէն զզուելի և բմբոստեցուցիչ ոճիքները . և ասոր համար արժանի եղած էր կարմիր սուլթանի պաշտօնական զնահատման երրորդ կարգի Մէտիճիլ-շքանչանով :

Տեսնելու էր այս Քիւրտ գաղանին սոնքացումը, երբ Ծուլթանին շքանչանը իր կուրծքին՝ շրջապատուած իր մարդերով կուգար Մուշ, կերթար զուսը և կը բազմէր Միւթէսարըֆին քով :

Իր թեւաւոր և փէշաւոր հաղուստին կապուստին թափթփածութիւնը, իր խոշոր խոշոր աչքերը, արեւէն սեւցած դէմքի մը խոռոջներուն մէջ լեցուն ատելութեամբ և արիւնով, խոզի մազերուն պէս քստմընած իր պեսիները կաւելցնէին իր գէմքին վայրագ զիծերուն խստութիւնը :

Այս գաղանը այնքան չարիք և նախճիր գործած էր անմեղ և անզօր հայերուն վրայ, որմէ պիտի սարսէին լեռներու վայրենի գաղանները :

Խալիլ թէե վայրադօրէն անդութ և անվախ չէր յանդգնած անդամ մը դէմ դէմի գալ Անդրանիկի հետ, հակառակ անոր որ հեծեալ և զինեալ մարդոց խումբով կասպատակէր միշտ, բայց կը յոխորտար թէ ինքը վախցող մը չէր հայ ֆէտայիներէն : և կուզէր հանդիպիր անոնց անդամ մը Եւ իրօք, որ մըն ալ հանդիպեցաւ

1899ի Աշնան երեկոյ մըն էր :

Իմաց տրուած էր Անդրանիկի թէ Խալիլ պիտի անցնէր Մուշի Խաս գիւղէն գէպի Ս. աղբերեկ երկարող կնձոռոտ կիրճէն, որու խորէն օձապտոյտ կը սողոսկի հետեւակի ճամբար մը :

Անդրանիկ սաստիկ կը տառապէր յօդացաւէ : Հազիւ կը քայէր կոթնելով իր զինւորներուն : Բայց չ'ուզեց վախցնել այս առիթը . և ըստ, «Տղաք քալենք» : Իջան ճամբու եղերք և ընտրեցին այնպիսի գիրքեր՝ իրարմէ հեռու, որոնք հաւասարապէս կը տիրէին այդ ճամբուն, այնպէս որ կարելի չէր որ անցորդ մը վրիպէր գնդակէ : Անդրանիկ և իր մարդիկ անտեսանելի էին ժայռերու եւ ծառերու ետեւ :

Ամէն կողմ յուութիւն կը պատէր, խորունկ ահաւոր խաղաղութիւն մը կը ծանրանար կիրճին մէջ :

Լոռուեցու ձիերու քայլուածքին դոփիւնը :

Քիւրու ցեղապիւտը իր ամենէն հումկու տասներեք կամ տասնըշորս ձիաւորներով կր քայէր

Խալիլ հեծած էր զորչ գրաստի մը վրայ, զեղեցիկ էդ մը, զոր բոնի առած էր Սասնոյ Կոր զիւղի Ծէս Խըջօ Արէի ձեռքէն :

Խօսակցելով կերթայինն և կր խօսակցէին ֆէտաւայիններու հանդիպելու հաւանակութեան մը վրայ, այնքան կամկածանքով որ՝ խալիլ կր ջանար քաջայերել իր մարդիկը, և կը յոխորտար թէ ոչ ոք պիտի յանդգներ իր դէմելլել : Անդրանիկ ո՞վ կըլար . . . երանի թէ հանդիպեր իրեն անդամ մը

Խօսակցութինը բաւական բարձր ձայնով էր, բայ լեռնցիններու սովորութեան և հետեւորար յատակօրէն կը հասնէր Անդրանիկի ի ումբին : Խալիլի հեծերախումբը կամաց կամաց կր հասնէր այն կէտերուն ուր Հայ ֆէտայիններ բոնած էին իրենց զիրքերը

Անդրանիկ տուաւ նշանը՝ և ահա գնդակ մը սուր սուլինով յանկարծակի բերաւ յոխորտապանծ ցեղապիւտը :

Գնդակներ յաջորդեցին իրարու : Խտոնչտըկեցաւ Խալիլին հեծելախումբը նեղ ճամբու վրայ և խոյս տուաւ : Խալիլ ինկաւ ձիէն

Անդրանիկ դուրս եկաւ իր թարստանոցէն : Իր տղերք վազեցին և ցեղապիւտը բերին Անդրանիկի առջեւ :

Արիւնարրու գազանը չէր ուղում շփոթում և շուարում ցոյց տալ : Իր բաղձանքին համաձայն դէմ դէմի եկած էին Անդրանիկի հետ, և ինքն ինկած էր Անդրանիկի ձեռքը

Անդրանիկ հրամայած էր չ'սպաննել ցեղապիւտը հրացանի գնդակով, որպէսզի այդ գազան Քիւրալ հի-

անտայի առիթ մը ունենար յստակօրէն սովորելու իր մահապարտութեան պատճառները :

Անդրանիկ անմիջապէս իր զինւորներով կազմեց գատական ատեան մր :

Անդրանիկ հայերէն հարցումներ ուղղեց ոճրագործին իրբե գատաւոր, և Արթին Զափուշ որ սքանչելի կը խօսէր Խալիլի յեզուն՝ Քրտերէնի թարգմանեց :

Հարցուվորձը զրեթէ սա բառերով տեղի ունեցաւ :

Պրշտրի Խալիլ դուն ես :

—Հարէ, էզրու, (այս ես եմ) պատասխանեց թակարդուած գազանը :

Անդրանիկ ծակող շեշտով մը յարեց խորհրդաւոր կնրապով :

Ուրեմն սպաննուած Սերոբի գլուխը կտրողը դուն ես:

—Խալիլ չի պատասխանեց : Սոսկում կար այդ հարցումին մէջ :

Ազրիւր Սերոր եղբայրական գաւաճանութեան մը զնուուծ էր, և այս Քիւրտ գազանը մեռած քաջի մը դրուխը կտրելով զրկած էր Մուշ, և թիւրք բարեխնամ կտաւալարութիւնը ցիցի զարներով Հայ քաջին գլուխը խայտասակած էր զայն Մշոյ փողոցներուն մէջ սարսափեցնելու համար Հայ ժողովուրդը և Հաւ ֆէտայիները, և ահազին ցոյցերով և ազմուկներով զրկած էր ցցահար զլուխը մինչեւ Պիթիս, ճիշտ տեղապահ Բարգէն Վարդապատի Մուշ հասնելէն օր մը առաջ :

Պիթիսի մէջ ալ Սերորին զլուխը խայտառակուելէ ետքը յանձնուած էր առաջնորդարան, և Զիլինկիրեան Եղիշէ Վրդ. զիշերուան յուութեան և մենութեան մէջ թաղած էր զայն ազօթքով և օրհնութեամբ :

Քաջութիւն մը չէր Խալիլի համար մեռած մարդու մը զլուխը կտրել Եւ այս է պատճառը որ

Անդրանիկին հարցումը կապարի պես մխուեցաւ իր ոիրուը և չկրցաւ պատասխանել, և սկսաւ վար նայի խուսափելով Անդրանիկի կորովարիք և գրիժացայտ հայուածքէն :

Անդրանիկ յարեց ատի առանց սեփհական հոգիի վրդովմունքով :

Տալւորիկի Զբաղան՝ քաղին մեջ խանեօրը Հայկիներն ու փոքրիկները, նոյնպէս զիւղին 75 տարեկան ծերունի Տ. Պետրոս Քահանան սպաննողը դո՞ւն ես:

—Խայիր պապանցած է

Եւ 43 ժամ եօքը այդ սպաննուածները իրենց գերեզմաններէն դուրս նաև լով, Ռէս Մակարի տան մեջ առնց վրան 170 խուրց խոս դիզելով այրողը դո՞ւն ես:

—Խայիր զիխիկոր է

Անդրանիկ զայելով իր զայրոյքը աւելի խիստ տեսով յարեց, ըստ Հերինի զիւղի եօրը Հայ երիտասարդները բռնող եւ թեւերը կապած նըռնայ գոմին ներժեւ՝ գետի մեջ սպաննողը դո՞ւն ես:

—Խայիր քարացած է, ոչ կրնայ նայիր դատաւորին երեսը՝ ոչ ալ խօսիր: Իր ոճիրներուն այսքան ճշդրիտ տեղեկագրէն ապշած ընդարձացած է,

Անդրանիկ. իր յուղումներու վեհագոյն թափակ գոռաց :

Բա՛լ՝, որոնք են այն Հայ դաւաճանները. որ կը դորժակցին քեզի:

Խայիր այս վերջին հարցման հարուածին տակ թօթու փեց իր թմրութիւնը, և չ'ուզեց վատան ալ այս վերջին պահուն, և իր գործած բոյոր ոճիրներու տրիւնոտ խորհուրդներու հեռապատկերէն խորասուզուած՝ հատիկ հատիկ խօսքերով արձակեց իր մահավըճիոը:

—Պէսէ պէսէ լօ՛, ըօղու լիմու թէմամ պու.

(ալ հերիք է հերիք, գործս լմնցաւ):

Հայ ֆէտայիները քաշելէն տարին մարդասպան քիւրար՝ Սասնոյ Հայոց սարսափը. Մարնիկայ սարը և զլխատեցին զինքն խաչառաչ ըսուած տեղը, և գլուխը բերին Սասնոյ Տավրնէ գիւղը: Եւ այն անսարդանքը և խայտառակութիւնը՝ զորս ինքը ըրած էր Ազրիւր Սերորի գլխին՝ հատուցման օրէնքով անցուցին Խալիլի զլխէն: Խալիլ քաջութիւն ունեցած էր մեռելի զլուխ մը կտրել, Հայ ֆէտայիներ իր զլուխը կտրեցին ողջ ողջ, իր իսկ մահավճռով:

Խալիլին չնորուած մէճիտիյէ նշանը, շան ճիտէն կախեցին: Արդ նշանը կը պահուի մինչև հիմա ժէնէվ...:

Խալիլի զրպանէն ելաւ տասներեք հատ Հայու կը նիք:

Անդրանիկ թէե յօդացաւի տառապանքներու մէջ՝ վերադարձաւ իր տեղը զուարթ և հոգեկան կորովով, վասնզի արդարութիւնը տեղը բերուած էր զերադոյն արդարութեամբ:

Հայակեր քիւրարին զլխատումը ափիբերան ըրաւ Մշոյ թիւրք կառավարութիւնը և պահ մը խաղաղութիւն բերաւ խոշտանգուած Սասունի:

Առւթան Համիտ բռնկած Անդրանիկի նոր քաջագործութիւններէն, խստացուց իր արիւնոտ հրամանները, կառավարութիւնը ձեռնարկեց Սասնոյ բնսկան բերգերը ամրացնել արուեստական ամրոցներով, կանոնաւոր և անկանոն զինւորներու գունդեր մաղլցեցին Սասնոյ սարերն ի վեր: Պիթլիսի վալին Հիւալին էֆ, աւելորդ մոի զանդուած մը Մուշ եկաւ Անդրանիկի հետապնդումին հսկելու համար շատ մօտէն: Զինւորական հրամանատար Ալի փաշան միրլ-

ճեցաւ Ստոնոյ կածաններուն մէջ և ամէնքն ալ վերապարձան ձեռնունայն և զլիսիկոր:

Անդրանիկ աներեւոյթ զօրութեան մը թեւերուն տակ թռաւ սարէ սար, ձորէ ձոր, ժայռէ ժայռ ինքնավստահ՝ արդարութեան հաւատքով և բարձունքներէն դիտեց բռնապետ կառավարութեան մը զինւորներուն թափառումները Հայ Աշխարհի այն անկեան մէջ. որուխութերը և ժայռերը ահ ու զող կուտան ոճրազործներուն :

Բ.




ՎԵՐՋ





~~Հ 36677~~



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵԲԸ

- 1.— Յուշեր եւ նօրեր Ս. Երուսաղեմին,
Պոլսկն եւ Դամասկոսէն: 7.50
- 2.— Նկարագրութիւնք Երուսաղէմը, Հալեպի,
Դամասկոսի եւայլն: (Սպառած)
- 3.— Նոյնը յաւելեալ եւ նոխացեալ: 7.50
- 4.— Քրիսոս եւ Մովսէս: 6.
- 5.— Թիւատակներ Բաղեջի առաջնորդու-
թենէս եւայլն: 12.
- 6.— Արձագանդ Ազգ. զանազան անցուդարձերու 20.

Գի՞ն 7 ՂՐՅ. ԵԳ.

ԳԱԱ Դիմնարար Գիտ. Գրադ.

